

5724

5725



Մ

# ՍԵՒ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԶ

ԴՐՈՒԱԳՆԵՐ ՀԱՅԱՁԻՆՉ ՍԱՐՍԱՓՆԵՐԷՆ

## ԳՐԵՑ՝ ԱՆՆԻԿ ԹՈՎՄԱՍԵԱՆ

1915 աշիւնոտ տարին մայիսի սկիզբն էր:

Դարնան վերջին ամիսը, յաւերժոհարսի մը պէս, նազանքով կը հաւաքէր իր փէշերը։ Հայաստանի լեռներն ու ձորերը պճնուած էին բիւրազան ծաղկներով։ Յօրդառատ եփրաաը կը սահէր հանդարա լուռ ու ստախոն, կը սահէր շարունակ, իր ոլորտներուն մէջ պահելով անլուր զուլումի սեւ գաղանիք հերը։

Դարնան անուշ զեփիւոը կը խաղար եփրատի ափերը եզերող ուռենիներու ճիւղերուն հետ, որոնց առուերներուն տակ կը հանգչէն երբեմն յագնած ճամբորդները։

Բնութեան այս խայանքը հայուն համար չէր սակայն։ անոյ վիրաւոր սիրտը, կը տքար, կը աքար շարունակ հաղար ու մէկ ցաւերով։ հաղար ու մէկ կսկիծներով ընկճուած։

Անոր համսր չէին բնութեան թովիչ հրապոյրն ու գեղեցկութիւնը։ ան չէր կրնար ներդաշնակուիլ նոյնանու բնութեան թովչանքին հետ։

Անմխիթար սուգի և անլուր վիշտերաւ սկիզբն էր այս Մայիսը երզնկարի հայ լինտանիքներուն համար, որոնք զրկուած էին համաշխարհային չարաշուք պատերազմի առաջին օրերէն իսկ զինուորական առաջիք ունեցողներէն։ Հայելը տուած էին իրենց լա-

16565

սովորները, հարցներ իրենց ամսւսիններն ու եզրտիրները, իսկ մայրեր՝ տարիներով մեծցուցած իրենց հօգենատորները։ Անօնք զրկուեցան պատերազմի դաշտը, որպէս զի թափեն իրանց արիւնը իրենց դահիճներուն համար։

Հայ կինը սինակ մնացած՝ կաշխատէր դարձեալ վտա պահել իր տան ճրագը, ան խնամելու հակար անհայր ձգուած զտւակները, կը տքնէր զիշեր ու ցորեկ, կը ջանար ամուր իմալ որպէս զի կարսղանայ ապրիլ իր ձագուկներուն հետ և իր պատուզ։ ա՞ կը լուսոր որ վաղ թէ ուշ պիտի զերադառնայ իր սիրելին, սրբելու համար արցունքը իր ոչքերուն։

Հայ կինը շուտով ընտելացաւ իր ճակատագրին հետ ու սկսաւ պահել իր առնը առանց տղամարդու։

Ան կրցաւ պահպանել հայ ընտանիքին առանցական սրբութիւնը, առնէն ներս. ան հաւաքեց իր շուրջը ընտանիքին մնացած անդամները մեծէն մինչեւ փոքրը, ձեռք տուաւ իր տան կառավարութիւնը, սպասելով սիշտ իր աղտմարդու վերադարձին։

Զօ՞ւր սպասոււ։

Ամէն օր կը մերէ իր հետ նոր ցաւեր աւելի դառն, աւելի նեղձուցիչ։ Փափսութներ կը շրջին ամէն կողմ, ամէն տունէ ներս, ու ամէն սարդու մէջ։ Զապուտած լուութիւնը կապարի պէս կը ճնշէ հասարակութիւնը։ Օրուան քաղաքական անցուդարձերը գաղտնի կը մնան ժողովուրդէն, հայ զիւղացին աւ չերևար քաղաքին մէջ, երթևնէր դադրած է այլևս, թիւրքերը միայն ուրախ են և զուարթ։ Ինչու սակայն։ Իւրաքանչիւր հայ կը տանջուի ու ու չարաշուք միաքերով։ Փափսութները կամաց կը վերածուին շառւկներու, վերջապէս գործը կը տարածուի ամոզջ հայ թաղերը։



1278 - Հ002

— Քաղաքէն կէս ժամ հեռաւորութեան վրայ կը գանուին հայ աքսորականներ, անդաման եղած Կարինի շրջակայ զիւղերէն, ու ձգուած անաէ՛ր, անպաշտպան, յարաքերութենէ զուրկ։ Հաքսորուած հայերուն հետ, անօթի, ծարաւ ու մերկ վիճակի մէջ։

Քաղաքին հայկական մասը սուզի մտած է արդէն։ Կարգ մը հայեր զիմումներ կ'ընեն կառավարութեան հաց հասցնելու աքսորեալներուն։

Ի զօ՞ւր։

Ոչ սէկ թիւրք կը լսէր հայուն խնդիրքը։ Դաղանի յարաքերութիւն հասաւաել կարելի չէր։ Եւ այդ դժբախտները ձգուեցան իրենց ու ճակատաւ գըրին։

Աքսորուածներուն վիճակը օրէ օր անտանելի կը գառնարէ Անոնցաէ էն ճարպիկներն ու յանդուգները, ամէն վտանգ աչք տուած, զիշեր տան քաղաք կը փախչին հաց ճարելու իրենց քաղցած սատմոքներուն համար։ Սակայն բոլորն ալ կը ձերբակալուին ոստիկաններէն ու կը առօսւին պահազանոց։ Այդ անիծեալ շնչնքին մէջ քանի՛ քանիներ առրուել էին, այլևս չզերադառնալու պայմանով։ Այդ արիւնոտ օրերուն բաւական էր անգամ մը ինալ թուրք ոստիկանի մը ձեռքը։ Անկէ յետոյ ենթակային կրեմքը առնջանքները երեւակայելն իսկ անկարելի է։

Փաղցները լնցուն էին ճնծուած, արիւնլուայ, կիստսեռ հայերով։ Անոնց մէջ կային նոյնպէս առագիր զիւղացիներ, օրոնք գալտնաբար յանդգներ էին քաղաք փախչիլ, պատառ մը չոր հացի կամ կաթիւ ու ջուրի համար, թշնելու։ համար ծարաւէն պապակօզ հիւանդի մը չորցած շըթօւնքները։

Գիւղին ճամբան խիստ հսկողութեան տակ առնուած էր սոտիկանութեան կողմէ, ձանձ մը իսկ չէր

9315-63

Կարող թոշի գիւղէն քաղաք կամ քաղաքէն գիւղ։  
Հազիւ քանի մը օր մնացած էր մայիսէն, երբ  
ելաւ կուտավարչին հրասանը նախ՝ քաղաքին մէկ  
քանի հայ ընտանիքներուն մտաին։ Կառավարիչը,  
(որուն անունը պիտի տամ իտայ) խիստ կերպով կը  
հրամայէր, օր մէկ օր պայմանաժամով, հեռանան  
քաղաքէն այն հայ ընտանիքները, որոնց անուննարը  
նշանակուած են սստիկանութեան սև ցանկին մէջ։

Առաջին առթիւ կառավարչատուն կը կտնչուի  
Երզնկացը հայերու ներկայացուցիչ համարուած Սար-  
դիս էֆ. Տէր Ստեփանեան, որուն կը հրամայուի  
ձգել իր առունն ու տեղը ու հեռանալ անսիջապէս։  
Ա. Ստեփանեան կը խնդրէ գոնէ մէկ երկու օր միջոց  
տալ իրեն, ստկայն հրասանը անօղոք էր ու անդառ-  
հալի։

Թիւրք բարձրաստիճան պաշտօնեաներու և  
անոնց հանըմներուն ծանօթներուն ծանօթ հայ գեր-  
ձակուէի մը, Տիկ. Աննիկ Փափազեան, բնիկ Պոլուեցի,  
կը ներկայանայ փաշային խնդրելու հասար, օր Տէր  
Ստեփանեանի միջօց արուի, մինչև օր իր ամուսնա-  
ցած աղջիկը, օր ծննդաբնը նետեանքավ ան-  
կողին ինկած էր նոյն օրը, քիչ սը կազդուրուի։

Փաշան օր մօտէն կը ճանչնար Տիկին Աննիկը,  
իրրե իրենց առան զերձակուէին, գոռալով կը յարձակի  
առոր վրայ, խեղճ կինը յուսախաք, դուրս կ'ելլէ  
փաշային առունէն։ Փ. չան վայրկեան մը սեղմացած  
եա կը կանչէ Տիկ. Աննիկը և դաժան դէմքը դէպի  
պատը դարձուցած կը հրամայէ անօր. Շինա՛, ըսէ  
ալդ Սարգիսին, որ այսօր չիտայն սիջոց ունի. եթէ  
իմանամ թէ հոս է դեռ, վազը առառ թաղ վստահ  
ըլլաւ, որ կրտկի պիտի տամ գիւղը. իր ամբողջ ազ-  
գականներով։

Տէր Ստեփանեան ճարահատ, ճաժբակ կ'ելլէ  
մայիս 20ի կիրտկին, իր ամբողջ ազգականներուն  
հետ մէկաեղ, որոնց մէջ կը զանուէր նաև իր մէկ  
հատիկ աղջիկը. պ. Եղիշէ Առեկեանին կինը, որ օր  
մը առաջ զաւակ մը ունեցած էր։

Հիւանդ Վարդենին կը դրուի ձիու մը վրայ  
էր գիրկն ունենալով հայրազուրկ և մէկ օրուան փոք-  
րիկը. Իր հայրը, քանի մը օրեր առաջ, գիշերանց  
առնուած էր իր առունէն, և աարուած քաղաքէն մէկ  
օր հեռու տեղ մը, ուր խեղդամահ ձգուած էր ջաւրը։

Երզնկայի հայերուն հայար սկսած էր արիւնսա  
զղբերգութիւնը նոյն կիրակին, առառն կանչուն,  
մատուցուեցաւ վերջին պատարագը հայ եկեղեցիին  
մէջ, որուն դրան առջև զօներ կը կարէին դժբախտ  
հայ կիները։

Ուրիշ ճար կա՞ր միթէ։ Վերջին յօյսը կը մնար  
Աստուած, օր խուլ կը մնար հայ սայրերու սրբակե-  
զէք հեծնանքներուն։

Բարեպաշտ կիներ, ծերաւնիներ կազօթէին  
իրանց ամբողջ թափովը, կը թրջէին եկեղեցիին քա-  
րերը իրենց արցունքներով։

Շատեր անկէ դուրս չէին ելլեր օրերով, զը-  
լուխնին կը զարնէին գեանի քարերուն, ուժգին կը  
ծեծէին անսնց հիւծած ու մաշած կուրծքները, մոմ  
կը վառէին Աստուածամօր պատկերին առջև, բայց  
զօն ու աղօթքը տնզօր եղան բռնել օճրագործ ձեռ-  
քը և փրկել ղիրենք անլուր եղեանէն։

Նոյն օրը Երզնկացի Տէր Մեսրոպ քահանան  
վերջին հալորդութիւնը կուտար ժաղովուրդին, իսկ  
վարդապետը (Միննի գիւղէն, անունը կուտամ յետոյ)՝  
իր վերջին քարոզը կը կարգաք ժողովուրդին, ը-  
սելով։

«Օրհնեալ ժողովուրդ, մեզի վիճակուած է առնջանք, հալածանք, փորձանք, առարագրութիւն, պէտք է տանինք այս բոլորը հաւատքով և առանց յուստահատելու։ Այսպէս է եղեր Աստուծոյ կամքը։ Քաջ մանաք վտանգին ատեն, հասրերութեամբ առնինք մեր խաչը, ինչպէս Քրիստոս տարաւ իրենը մինչև Գողգոթայի զլուխը։

Հոն ճանապարհին, մեծ է Աստուծոյ զօրութիւնը, հոն ձեր հաւատքը պիտի փրկէ ձեզ, թշնամիին ծրագիրը չպիտի իրականանայ, ու դուք վերջապէս ձեր հաւատքին ուժովը պիտի իրականանէք ձեր բոլոր երազները։

Հո՞ն, եկեղեցիին մէջ կը մասած երկար ու կուրծքս կ'ուսի վիշտով ու զայրոյթով։ Կ'աշխատիս վերլուծել վարդապետին խօսքերուն իմաստը։ Վարդապետին համբերութեան այդ քարոզները լսած էր հաւ ժողովուրդը գարեր շարունակ։ անոյ լըսած էին թէ իր առնջանքները արդիւնք են իր սեղքերուն, թէ Աստուծն է կամեցեր, որ հաւը սորթուի թուրքին դանակովը, թէ սուրին չպէտք է պատասխանել սուրով։

Կը սկսիմ ատել, այդ արիւնոտ վայրկեանին, քարոզիչ վարդապետը։ Կ'ուզեմ բզիկ բզիկ ընել անոր կրօնաւորի սքեսը, որ խօրհրդանշանը եղած է լուս ու կրաւորական համակերպութեան։

Կը խորհիմ ու հարց կուտամ ինքնիւնս թէ աւելի լու չէ՞ր ըլլար արգեօք եթէ մեր առաջնորդներն ու քարոզիչները սորվեցնէին հայ ժողովուրդին հերոսական մահը և նահատակութիւնը։ Լաւագոյն չպի՞մ արգեօք եթէ մեր վարդապետներլ փոխանակ ճգնաւորներ ու աղօթազներ պատասխելու, աշխատէին ներշնչանչել հայ ժողովուրդին մեր մեր օսմանեան պետական դէմ։

ոգի և դիմագրական կորով, օրպէս զէ ան կարսզանար ցուց տալ իր բռունցքը, իր անագորոյն դահին, փոխանակ երկնցնելու իր վիզը անոր սուրին։

Ի զուր կը սպասեմ, ժամերով, որ վարդապետը իր քարոզի ընթացքին արտասանէ վրէժի բառ մը, յուստահատական ժողովուրդին, սորվեցնել անոր թանկ ծախել իր կեանքը թշնամիին։

Ժամերգութեան աւարատումէն յետոյ, կիները հաւաքաբար դիմեցին կառավարչինը կօչ ընելով անոր խղճին, ոց խնալէ իրենց, աւելցնելով թէ հաւ կառակ պարագային կը նախընտրեն մեռնիլ իրենց հայրենիքի հողին վրայ, քան թէ հեռանալ անզէ։

Սակայն կառավարիչը ոչ մըայն քար կը կարի եղած խնդրանքին ու աղաչանքին առջեւ, այլև կը հաւատյէ վանտել հաւաքուած հաւ կիները։ Եւ անաթեւրք լպիր սստիկաններ կը խուժեն կիներու հաւաքավայրը, կը ծեծեն զանոնք ձեռքով, ոտքով ու խարազանով։ Կիներէն մէկը, ամիկ։ Մաննէ Թահայրածեան, եղած նոշատանգումներէն ուշաթափ, սալլի ոը վրայ դրուելով տուն կը փոխադրուի կիսամնո վիճակի մէջ։ Խակ միւս կինները սստիկանապետին հրամանավ կ'առաջնորդուին գետեզրը, ուր մէկ քանիին թևէն քաշկատելով կը փորձեն ջուրը նետել։

Այդ ալ չօգտեր։ Ոստիկանապետը կը սկսի կեղծ կարեկութեան խօսքեր ընել խոշանգուած հաւ կիներուն, կարգ մը թեւազարներ ընելով անոնց։

Եյուք կիներէ ընդհանրապէս է՛ն քիչ մատծողներ էք, կ'ըսէ թիւրք սստիկանապետը։ Դուք կը յանդգնիք գէմ երթալ փաշուին հրամանին, դուք չէ՞ք գիտէր թէ Վանի մէջ ձեր հայերը թագաւորութիւն կ'ուզեն, զդաւաճանսւթիւն մը չէ՞ այս մեր օսմանեան պետական դէմ։

Հայտէ՛, գացէք, լաւագոյն է ձեզ համար կը .  
նազանդիլ ձեր թագաւորի և փաշայի հրամաններուն:  
Մեռէ՛ք, երբ մեռնիլ ուզեն անոնք. ապրեցէ՛ք. եթէ  
անոնք ուզեն որ դռւք ապրիք:

Խեղմ կիսեր, ինկած փողոցէ փողօց. դանէ  
դուռ, խռուած կտոռավարութեան պաշաօնտաներուն  
առջև, գետերու եղերքները, սիշտ սպառնալիքներու  
տակ, յուստհատ ու ընկճուած խտրազանի անզութ  
հարուածներուն ներքև, գալիք ահաւոր վասանգէն  
սարսափահար, շատերը անօթութենէ նուաղած կ'ող-  
բան իրենց մե ճակատագրին:

Փաշայի հրամանը անդառնալի էր: Եւ ճամբար,  
կը հանուի Երդնկայի տարտիրներու առաջին կարտ-  
ւանը:

Կ'անցնի ուն ու ահարկու դիշերը:

Արշալոյս է:

Հորիզոնը Ֆածկուած է արզագոյն ծուէններով,  
որոնցմէ անցնելով արևուն թոյլ ճառագայթները, կը  
լուսաւորեն քաղաքը, որտւն համբար քօղաշկուած կը  
մնան գիշերուան ուն գաղանիքները:

Քաղաքին անգուբնակչութիւնը վշաբեկ ու  
անքուն, սարսափով կը լոէ առառուն կանուխ կիսե-  
րուն ճիշերը և անոնց լաց ու կոծի հեծեծանքները:

Թշնասիին սիրտը ապաւաժ կտրած է: Բարձ-  
րացող ճիշերն ու հեծեծանքները աւելի կը բորբոքեն  
անոր մոլեռանդութիւնը. թիւրքը գործի վրալ է, իր  
բոլոր սարսափներով. յիսնապետ Սիւէյյան, իր  
պաշտօղուք ընկերներով կը մտնէ շտա մը տուներ  
և կը հրամայէ քանդել զանոնք: Անկողինէն դուրս  
կը քաշէ բազմաթիւ ալրեր և հրացանը կուրծքերնին  
ուղղած՝ կը պահանջէ անոնց իւրաքանչիւրէն 90—100  
ոսկիի գուսար մը:

Բայց ուսկի՞ց գանեն խեղերը այդքան դրամ:

Պատերողմէը արիւնաքամ ըրած էր զիրենք և ունե-  
ցածնէն յափշտակուած: Անկւ բելի էր վճարել պա-  
հանջուած գումարին նոյնիսկ կէսը: Կը սկսի խոշ-  
առնգումի սարսափելի արարողութիւնը. սոսկալի  
ծեծին տակ կ'անզգայնան շատերը: Ուստիք դա-  
նակներով կը վիրաւորուին, ուրիշներ ալ ուղղակի  
բանա կ'առաջնորդուին:

Իսկ թէ ի՞նչ ըսել էր բանաը այն ատեն հայու  
աը համբար, ատիկա չի կրնար պատկերացնել իմ  
զրիչը, թօղնելով զայն իւրաքանչիւր ընթերցողի  
երեակալութեան:

Թրքական բա՛նաը... քանի՞ քանիներու գե-  
րեզմանը եղաւ ան. շտաբ մեռան հոն չդիմանալով  
աշցաննեշով իրենց մարմնի միսերն ու եղունգները  
փրթնելու սաղայէլսկան տանջանքներուն, ուրիշներ  
ողջ ողջ ալրուեցան կրակին մէջ: Ծատերն ալ ան-  
շընչացան իրենց արգելսրաններուն մէջ, սոէէ ու  
հրւանգութենէ:

Կը մասեն հայկական ուրիշ թաղ մը: Տուէէ մը  
դուրս կը հանեն անկոզինէ երկու ամուսիններ, նախ  
կը հարցուփորձեն ողի կիւը թէ իր ասուսինը հնչուկ-  
եա՞ն է թէ Դաշնակցական, ամէն գիշեր քիրապ  
կ'երթար ասկէ տարի մը առաջ, և շատ դրաս կը  
վճարէ՛ր կուհամէններուն, թէ առւմբերը իրենց տան  
ո՞ր մասին մէջ պահուած են, ի՞նչ աեսակ գէնքեր  
ունին պահուած ևայլ:

Խեղմ կինը շուտարած, դողդողալով կը պա-  
տասիւանէ յիսնապետին թէ ոչ մէկ բան չգիտէ՛  
ինքը, թէ իր ամուսինը արհեստաւոր մըն է ու չէր  
կրնար իր օրպահիկէն աւելի դրամ շահիլ զէնքի և  
ուումբի յատկացնելու համար:

Յիսնապետը կը հրամայէ իր ընկերներուն ծե-  
ծել աղամարդը: Երիտասարդը շնչառպատ գետին

կ'ինայ խարազաններու անվերջ հարուածներուն տակ։ սարսափահար կենը կը փարձէ միջամտել, ազատելու համար իր ամուսինը, յիսնապետը կը հրաժայէ կապել ոտքն ու ծեռքը ու ծեծել, խարազանի ու հրաժանի կոթերու հարուածներուն տակ թշուառ կինը կը վիժեցնէ իր զաւակը դահիճներու աչքին առջև ու կ'ինայ շնչառպատ Սիւլէման յիսնապետը վերջացած համարելով իր գործը կը ձգէ այդ տունը ու կը հեռանայ։

Դրացիները տեղեակ բոլոր այս անցուգարձե րուն, ոչինչ չեն կրնար ընել։ Անոնցմէ սմանք, յիսնապետը և իր ընկերները հեռանալէ յետոյ, կը համարձակին դուրս ելել և կուգան դժբախտ կնոջ օգնութեան։ Կը փորձեն բանալ դուռը, բայց չի բացովիր, կը զարնեն դուռը, ներսէն ոչ մէկ ձայն սակայն։

Ասոնցմէ մէկը ներս կը մանէ պատահանէն, դուռը կը բանայ, և բոլորը ներս կը խռուժեն։

Ի՞նչ տղենարշ և սրտաճմլիկ ահսարան։ Թըշուառ կինը դեռ կապուած վիճակի մէջ, քովը վիժած երախան, հազիւ կը բանայ կիսամեռ ոչքերը, բայց չի կրնար ճանչնալ դրացիներէն և ոչ մէկը։ Միւս սենեակին մէջ ինկած եր իր ուսուսինը, դէմքը եւ մարմինը սեցած ու արդիւնուայ, խօսելու անկարող վիճակին մէջ։ Դրացիները կը մաքրեն արիւնը. բժիշկ մը կը փնտուն, բայց ո՞ւ բուեղէն գանեն բժիշկ։ Ու կիսամեռ այր ու կինը կը ձգուին իրենց բախտին։

Կէսօր էր։ Քաղաքին մէջ շա՛ա քիչ մնացած այր մարդիկ, սարսափով տուն կը փախին շուկայէն։ Կը հարցնենք խուճապին պատճառը, պատասխան չկատ անոնց քարացած յրթներուն վրայ, սարսափը կղպեր է անոնց լբերանները, դոյներնին մշխիր

կարած, չեն կրնար որոշել նոյնիսկ իրենց առն գըռները։ Հազիւ կաշելը կ'ըլլալ ստանալ փախչողներէն հետեւալ պառասխանը.

«Քորինի՛րս, կարեցէք աշխարհէն բոլոր յոյսերնիդ։ այլևս փրկութեան ոչ մէկ ճառ չկայ մեզ հաւմար։ Մեր մեծերը աքսորեցին, այսօր ալ կ'աքսորեն մեր կրօնաւորները։ Վաղը կարգը մեզ առենուս է, ալ ազատում չկայ այս անիծեալ դժոխքէն»։

Քաղաքին կառավարէլ իր քով կանչած էր ժամ մը առաջ, Առաջնօրդական տեղապահնը։ ինչպէս նաև Տէր Մեծորապ և Տէի Ղեւոնդ քահանաները քաւի մը ուրիշ հայերուն հետ և առանց ուեէ խօսքի, անոնց ձեռքերը հետեւան կապած, յանձնած էր զանոնք և տիկաններուն։ Ճանապարհին կը հանդիպիւ իրենց։

— Ո՞ւր կը տանին ձեզ այսպէս, տէր հայր։

— Սեբաստիա, հազիւ մըմէջեց աէր Մեսրոպը։

Բոլորն ալ ախօ՛ւր ու ընկճուած, կը հետեւէին սատիկաններուն, մոտանգ իրենց սպասող ճակտասպի մասին։

Քանի մը օր յետոյ եկող ճամբորդները յայտնեցին թէ քանի մը հայեր սորթուած են էտիրնէի ճամբուն վրայ։

Մորթուողները երեք կրօնաւորներն ու իրենց ասրբախտ ընկերներն էին։

Նոյն օրը բռնի տուներէն դուրս կը հանեն եակ հիսդ—վեց ընտանիքներ, որոնք կ'ըլլալն երկորորդ ողջակէցներ։

Այս գժբախտաները 20-30 հոգիէ բաղկացած, ճամբայ կը հանուին Երզնկայէն, տարուելու համար թէմախ, օր հազիւ 8-9 ժամ հեռու է քաղաքէն։ Իէմախ եղաւ տարագիրներէն շատերուն քաւարտնը և շատերուն ալ սպանդանոցը։

Քաղաքին մէջ մնացողները օրուան դէպքերէն ու երեսյթներէն ահ ու սարսափի մատնուած, կը քաշուին իրենց տուները ու կը թաղուին ոև մատնումերուն մէջ: Այդ անէծքի օբերուն, կա՞ր որդեօք հայ մը որ գոնէ վայրկեան մը խաղաղ սիրա ունենար, Գիշեր ցորեկ, օրուան բօլոր ժամերուն, անոր վրայ կը ճնշէր, ահաւոր մղձաւանջի մը պէս, աքսորի, ալան-թալանի և ջարդի սարկավիք:

Խաւար գիշերին կը յաջորդէ երկրորդ օրը:

Արեւը դեռ նոր ծագաց, ուրուականի մը պէս կին ու կը շրջի թաղին մէջ: Հայու գիմագծով այդ կինը, կը կրէ գնչու հիի ատրազ: Բայց ո՞լ էր այդ թշուասը, որ առաւն կանուխ դուրս ելած տունէն, իւ շջէր փողոցներուն մէջ, այսպէս աննպատակ:

Ուզեցի մօտենալ իրեն, բայց կը զգուշանամ դարձեալ, անծանօթ կինը, որուն դէսքը կ'արտաշայուէր ատելութիւն ու զայրոյթ, կը պատցնէ իր աչքերը չորս կոզյ ու դողդոջուն քայլերով կ'ուզէ մօտենալ տան մը, բայթ անոր չնասած տակաւին, կ'ինայ շնչառպառ: Թաղին կիներէն մէկը ճանչնալով զայն հեռուէն, կը մօտենայ անոր, կը վեցնէ զայն ու կը սեղմէ իր կուրծքին: Հեռուէն զիտողները կը մօտենան ու շուառվ կը խանայ բաղմութիւնը:

Ո՞վ էր ցնցուաիներով ծածկուած այդ կինը որ գիտխոիւ մազերով, սատրոպիկ և ալլանգակուած դէմքով, ինկած էր փողոցները, որսօրդէն փախած եղնիկի մը պէս:

Տիկին Պայծառ Քէլէրեանն էր ան որ որ մը առօջ աքսորուած էր Երզնկայէն Քէյախ: Ան կը պատսէ իր դրացի բարեկամուհիներուն, թէ ի՞ոչպէս մէկ գիշերուան մէջ ճերմկցած էին իր ատզերը և կմախացած՝ ինքը:

Կ'ըսէ թէ հազիւ կը հասնին Քէյախ ու կէս ժամու չափ հանգիստ կը նենն հոն, երբ թիւրք եւ քիւրա աշխեթները կը խօսմեն իրենց վրայ, կը թալեն ունեցածնին և կը սերկացնեն զանոնք բոլորպին: Ոչ գուլպայ կը ձգեն, ոչ կօշիկ, ոչ գլուխ ծածկոց և ոչ մէկ բան: մէկ քանին կը մօրթեն, չըրենցմէ մէկ քանին կ'առևանգեն, իսկ շատեր, վիրտուոր վիճակի մէջ կը մնան լեռը: Ի՞ոքը օ գուլելով գիշակի մէջ կը մնան լեռը: Ի՞ինայ լեռ ու ձոր, ատամանեգիշերուան խաւարէն, կ'ինայ լեռ ու ձոր, ատամանեգիշերուան նեղութիւններով կը հասնի Երզնկաւ, «պատմելու համար կառավարչին կատարուած ոճիրը»:

Տիկին Պայծառ, առանց ժամանակ կոշոնցնելու կ'երթայ ուղղակի փաշալին, բայց կառավարչին դրան առջև սպասող զինուորները թուլ չեն տար իրեն ներս մտ: Ելու: Կը քաշքեն, կը ճեծան զինքը, բայց յանդուզն կինը կը յաջուի ինքնինքը դունէն ներս նեսել՝ հրելով զինքը արգիլով զինուորնելու:

Հօն էր փաշան շրջապատուած իր քանի մը բարեկամներով:

Կը հարցնէ կնոջ թէ ի՞նչ կ'ուզէ...

— Զեր օգնութիւնը, փաշա՛:

— Ի՞ոչ օգնութիւն, ո՞լ էք դուք, թուրք գնչուէր մըն էք արդեօք, կը հարցնէ հետաքրքրութեամբ կառավարիչը:

— Ո՞չ, թուրք գնչունի չեմ ես, հայ կին մը, որ երեկ հարուստ եց, իսկ այսօր՝ ազքատ ու անօթի: Տեսէ՛ք վիճակս ու խզացէք մեզի, փաշա՛, հրամակեցնէ՛ք թէ առէք, ու առինք սիշո, հրամակեցիք թէ ելե՛ք քաղաքէն, ու ելանք: Այժմ հրամակեցիք մեզ մեզ, սեսէ՛ք ձեր հայրենիքին մէջ, ու մենք ցե՛ք մեզ, սեսէ՛ք ձեր հայրենիքին մէջ, եթէ սեր մտնով պատրաստ ենք ընելու ատիկա ալ, եթէ սեր մտնով երջանիկ պիտի ըլլաք դուք:

Փաշան կ'ընդուիջէ կինը.

— Էսէ՛, կի՞ն, ի՞նչ է, ի՞նչ կ'ուզիս:

— Ես բան մը չեմ ուզեր, ես փախած եմ Քէմախէն և եկած հռո պատմելու ձեզի երէկ դիշեր. ուան մեր քաշած տառապանքները, Խղճացէք մեզի փաշա՛, երէկ 20-30 հոգիով Երգնկայէն հանեցիք մեզ, հազիւ մէկ օր հեռացանք քաղաքէն, մասցինք 15 հոգի, որոնցմէ մէկը ես եմ. 14 հոգին կը մնան լեռը, անտեր ու անձար, թիւրք աշիրէթներու սուրին ու սարսափին ենթակալ, կ'աղաջնօք փաշա՛, կամ օդնեցիք մեզ և կամ հոս որէ անցուցէք մեզ ամէնքը ու:

Հրէշ կառավարիչը չափաղանց գոհ եղածներէն, կը զայրանայ հէգ կնօշ վրայ և դաժան դէմքով ու կը պատասխանէ անոր.

— Գնա՛, լկաի հու կին, գնա՛ ու ըսէ քու ողդակից սեռակիցներուդ. թէ քիչ է տեսածնին, թէ մենք լուծելիք վրէժ ունինք հայերէն, որոնց դէմքացէ ի բաց պատերազմ յայտարած ենք:

Յուսահատ կինը հեռանալ կ'ուզէ, բայց յանկարծ կէ շրջապատուի սատիկաններով, որոնք անոր ձեռքն ու ոսքը բռնած՝ քարշ կուտան փողոցի մաւթերուն վրայ, սինչեւ որ թշուառ զոհը կ'իյնայ զդայագիրկ:

Թիշ յետոյ Պայծառ զարձեալ կը հաւաքէ ինքո զինքը, ոտքի կ'ելլէ, իր տունը երթա ու համար: Բայց անը դուռը կեցած են զոցուած սատիկաններ, որ թոլլ չեն, տար իրեն ներս մտնել: Անօթութենէ կը սարի. բարեկամ կիները քիչ մը հաց տալ կ'ուզեն իրեն՝ բայց սատիկանները զարձեալ կ'արգիլեն: Կառավարութիւնը հրամայեց խիստ հսկողութեան տակ առնել տիկին Պայծառը, որպէս զի չաեսնուի ուրիշներու հերաւ հետ:

Կացութիւնը կը գտանար օրէ օր աւելի և նատանելի ու գծոխային: Թէ՛ քաղաքի և թէ հաւ զիւղերու վրայ կը սաւառնէր ջարդի ուրուականը: ։

Տեղապահը իր աքսորուելին առաջ, առաջնորդին կ'իմացնէր օրը օրին պատահած դէպեքը: Առաջնորդը կը դիսէ կուսակալին, կը պատմէ կոտարուած խմբութիւնները: Կուսակալը շատ կ'ազդուէ եղեր, կ'որոչէ Զիա պէյը քննիչ զրկել Երգնկայի ու շրջակայ գիւղերը. բայց ո՛չ միայն չիրագործուեցաւ, այլև ամբողջ քաղաքն իր շրջակայ գիւղերով ստացան իսկական գծունքի մը երկութը:

Քաղաքին ու գիւղեցուն տէրերն էին կառավարիչը. Հալոթ պէյը, Եթթիւտի ներկայացութիչ Մաճիտ պէյ և թապուր աղասին: Այս չորս հրէշներէն կախում ունէր Երգնկայի հայ ժողովուրդին կեանքը կամ ժահը: Այս անիծապարտ չորրորդութիւնն էր որ ամբողջ պատերազմի ընթացքին ծեց թշուառ ժողովուրդին արիւնը տղրուկի պէս: Թէ ո՛ւր կ'երթային անոնց շորթած հսկայական գումարները, այդ ի հարկէ ծածուկ կը մնար հայ և նոյնիսկ թուրք ժողովուրդէն:

Երգնկայի շրջակայ հայ գիւղերուն մէջ սկսած էր ալան-թալանը և ջարդը:

Մեզ ծանօթ յիսնապետ Սիւլեյմանը, յայտնի չարագործ միւտիր Ասիէի հետ, կողոպտելէ յետոյ Ենեղուցիր գիւղը. Կը սկսին կոտորել աեղոյն հայ բնակինները. Նոյնը կ'ընեն Մեծ Աղբակի և Տարճակի մէջ, Մօլլա զիւղին Ատիլ և Շաքիր կոչուած հրէշ ամիւտիրները:

Կը թալեն զիւղերը օրապահիկ անգամ չձգելու աստիճան, բանութեամբ կ'առնեն անոնցմէ 92 ոսկէ: Կը լարձակին նորահարսերու և օրիսրդներու վրայ ու կը բանտբարեն անոնց պատիւը վալրագլրէն:

## ԱՐԻՒՆՈՏ ԽՐԱԽԱՆՔԸ

Յիսնապետ Սիւլէյան իր ընկերներով կը սանէ Մահմաւա Պէքիր գիւղը ու կը պահանջէ 50 սոկի: Բայց ո՞ւրանդէն ճարէ արիւնաքաս ժաղովուրդը այդ 50 սոկին: յիսնապետը կը քրփրի կատաղութենէն, որ իսկոյն գոհացուս չի արօւիր իր պահանջին ու կը հրամայէ տան մը մէջ լնցնել բոլորը, մարդ, կէն, ծեր, աղայ ու ալրել:

Բայց միակ Պէքիր Գիւղը չէր, որ կ'ենթարկուէր այդ դժոխային պատիժին, անկէ առաջ ու յետոյ ուրիշ գիւղեր ալ իրենց բոցերուն ու վլատակներուն տակ թաղեցին հազարաւոր հայ կեանքեր:

Այս միևնոյն յիսնապետ Սիւլէյանը խորհրդակցեցնեաւ ժանարմա ՀՀավուշիթին հետ, նամակ կը դրեն Վերի—Վարի Արմաւան թիւրք ԿՇԵՎԱԼՎԱՀՆԵՐՈՒՆ որ կատորեն գիւղին բոլոր այր սարդիկը:

«Գլըզըլկաշները պատրաստ են վերէն եկած հրամանը կատարելու. Անոնք կը տարձակին հայ գիւղերուն վրայ ու զինուոր որոնելու պատրուակին ատակ, կը խօզիողեն 15—60 աարեկանները: Կրակի կուտան բազմաթիւ տուններ իրենց բնակիչներով մէկանգ:

Կը սկսի յետոյ թրքական լըրենի ու արիւնուախախտանքու:

Գեղանի հարսներու և 12—15 տարեկան շառշանագեղ կոյսներու պատիւը իրենց կիրքերուն զահելէ յետոյ, զազաններու պէտ լոշանեցին զանոնք նրենց մալրերու ծունկերուն վրայ: Թանի՞ ջանիլ ճիվան կարիճներ վար նետեցին բարձր ժայռերու գագաթէն, անոնց ծնողներու աչքին առջեւ:

Խօզիողումի գործը հազիւ վերջացած, մնացած այրի սեւաւոր կիները, կը հաւաքեն ու կը բերեն երգնկա:

Տեսարանը օրտաձմիկ էր ու աղետալի:

Այդ թշուառները արցունք անգամ չունէին, լայս համար իրենց տնյատակ վիշտը. անօթի ու անսուազ, անմարդ ու անապասան, քանի մը ժամ առաջ իրենց ծունկերուն վրայ մորթուած պարկնշաասառն հայ աղջիկներուն հոգեվարքի հոնդիւններուն ազեխարչ արձագանդը իրենց հոգիներուն մէջ, կը սպասեն օրերով կառավարութեան դժուներուն առջեւ, գութ և արդարութիւն աղերթելով իրենց անազորոյն գահիններէն:

Մէկ չէր, աասը. հարիւր չէր, աասնեակ հազարաւորներ էին անոնք, սպանդանոցէն փախած դժբախաններու ամբողջ լէքէոն մը:

Կիններէն ոմանք կը յաջողէին փախչիլ և ապատանիլ քաղաքին մէջ, իրենց ազգականներուն առւննբը, ապահով անկիւն մը գտնելու և գոնէ ազատ լալու համար:

Բայց կարելի՞ էր ռազմանոց համարել, այդ սարսափի օրերուն, ոչ միտին երզնկալի, ալլև ամբողջ Հւյատանի որեէ անկիւնը:

Ահ ու սարսափ պատեց ամէն կողմ: Թաղաքին հայկական թաղերը սուզի մատան. ա՛լ մարդ չմնաց վողացները. սև ու գումական ազուանները իրենց անվերջ կակասոցով կը մասնակցէին կարծես յուսահատ հայ Ֆաղովուրդի անսխիթար սուզին:

Հայ գիտկներով յագեցած շուները իրենց միօւրինակ ու չարագուշակ ոռնոցներով աւելի ու աւելի շնչառէին սարսափի մեծութիւնը: Լալկան բռերը կը շնչառող եղերտամայրերու պէտ, Կ'օզբային մեր ազգին անօրինակ վիշտը, ճնշող խաւարին մէջ:

Երկու կիններ կը նշանաբեմ յանկարծ, հեռու փողոցին մէկ անկիւնը: Անոնք կը կրեն գիւղական



ատրագ և կուգան ուղղակի դէզի ինձ:

Կը հասնին ու կը փաթթուին վզիս...

Կը սարսափիմ շանոնց աեսքէն, սագերս կը սկսին դողալ, ու կը մօսնամ ինքինքս:

ԱՌԻ, անոնց աեսքը...

Դերեզմաններէ փախած ուրօւականներու երեւոյթը ունէին այդ թշուառները, ազատաւած գոկի. Տին եաթաղանէն, եկած էին կեանք մուրալու աեզմէ, որ կ'ապրէինք ու կը շնչէինք ատկաւին: Անկարելի է ինծի մոռնալ անոնց աղեբստդին նայուածքը, սարսափիէն պրկուած անոնց դէսքերը, մարած ու փոս ինկած անոնց աչքերը, և քորերն անգամ լացընող անոնց աղիօղորմ հեծեծանքները...

Ամբողջ ուժովս կ'աշխատիմ սեղմել յուղօւմս. կը հարցեմ իրենց թէ ի՞նչ կ'օւզէին. անոնցսէ սէկը 45-50 տարեկան գեղջկունի սը, վրաս կը յտաէ իր խոշոր ծով աչքերը, որսնք այնքան արցունք թափելէ և այնքան օճիր աեսնելէ յետոյ ալ, դեռ չէին կորսընցուցած իրենց գրաւիչ գեղեցկութիւնը, ինչպէս խաւար գիշերին մէջ փայլող զոյգ սը աստղեր, ու կը պատասխանէ ինծի լալտդին ձայնով մը.

— Աղջի՞կս, ուրիշ բան մը ուզելու եկած չենք գեղմէ, միայն... միայն ատնդ մէջ անկիւն մը՝ ուշ կարենաս քիչ մը որցունք թափելո. կուրծքս կը պայթի, ես յես ուզեր որ թուրքը աեսնէ իմ արցունքը:

Լուս էի ու թախծօտ. խորունկ հիացումով մը կը լսէի քաջ ու ասկուն կնոջ խոռշերը, որոնք կը զօրացնէին իմ տկար ջիղերս:

Ներս ասի զայն ու զօցեցի դուռը:

Մեծ Արգակցի, որգեկորօյս մայրերէն սէկն էր իմ հալածական հիւրը. Ան բացաւ ինծի իր սիրաց որուն վերերը գեռ նոր էին ու արիւնահաս: Ան

պատամեց ինծի մէկիկ մէկիկ, իւենց գիւղի գլխին եկած ահաւոր աղչացը:

— Աղջի՞կս, ինչպէս կարելի է պատամել քեզ այն բոլորը, զոր աեսայ ծես այս կուրանալիք աչքերովս:

— Երեք զաւակ ունէի, անոնցմէ ոչ մէկը մնաց: Զայդ սը աղջիկներս, որոնք կը նմանէին սարի զոյգ եղիկներուն, ինկան անօրէններուն ձեռքը: ԱՌԻ 18 տարեկան մանչ զաւակս աչքիս ասցյե կապեցին ծառը. ինչդ վեց տեղերէ վիրաւորեցին զալն: Ինկանք ես և աղջիկներս չարագործներուն սաքը. աղաչեցինք ու պազատեցինք անոնց, մեզ մօրթեցէք ըսինք: Անգութթօւրքին սիրաը քար կարտծ էր: Ու սինչդես անշընչացած զաւկիս դիակին վթայ, կ'ողբայի, գգրզըլպաշները խեցին ինձասէ երկու ճյջրաններս ալ, նազէս ու Սօնաս, ու ատրին, ատրին: ԱՌԻ, կուրանալի ու չաեսնէի այս բոլորը: Հայրերնին բնաւ չաեսայ, ո՞գ զիաէ ուր մօրթեցին խնդի մարդս:

Կինը սկսաւ հեկնակալ ու արցունքը վազեց հեռ զեղի պէս, անոր զեղեցիկ, թուխ աչքերէն:

Յեայ ցոյց առւաւ ինծի իր ձախ թեւը, որ վիրաւորուած էր երեք անզէ քիրատին խնդչընէրով:

Կը լսէի կնոշ պատամածները անդիմադրելի սարուուով մը: Ջիղերս կը պոկտէին, արիւնս կը ցամքէր եղակներուս սէջ: Յանկարծ խնդուքի ձայն մը կը սթափեցնէ զիս. խնդուքն հետ սիասին ականջիս կը հասնի ծափերու աղմուկը, յետոյ կը լուս քրքիչներ. բայց ո՞վ եր որ սիրո ունէր ու կը համարձակէր այդպէս խնդալ բարձրաձայն ու ծափ զարնել, երբ իր շուրջը ասէն մարդ արիւն-արցունք կուլար ու կը կակնար դասնօրէն: Չորս կող ս կը նայիմ, կ'ուզեմ հասկնալ թէ ով է այդ անզէայ մարդը, ո՞ւ իր ծիծաղովը կը հետնէ ամսնաւու սուցը:

Եւ ունա յանկարծ դէմս կ'ելլէ մանկամարդ կին մը,  
18-20 տարեկան, մազերը ցաք ու ցրիւ, հագուստ  
ները բզիկ բզիկ, որ կը ցատկուած ու կը խնդու:

Հասկցայ որ խենթեցած էր վիշտէն թշուառ  
կինը: Զանացի հանդարատեցնել զինքը, հարցուցի  
աարեքոս կնոլ թէ երբուընէ՝ ի վեր խենթեց ած էր  
այդ հէք կինը:

— Ա՞հ, աղջիկս, պատասխանեց հասաչելով  
կինը, անոր ալ ցաւերը խորունկ նն, այնքան խորունկ  
որ չանսնուիր անոնց յատկը: Նոր է խենթեցեր.  
Կոկիծն խելքը թոցուց:

Կինը գեռ չվերջացուցած իր խօսքը, խենթ  
սանկամարդունին սկսաւ պոռալ. ուսւփ, ուսւփ,  
ուսւփ զարնէք կ'ըսեմ, մի՛ զարնէք, Ասումէմէ վախցէք  
անօրէններ: ան լեռներու կարիճն է, սարերու եղունիկը. ինչպէ՞ս կը վիրտուորէք. զայն ե՛տ, ատ քաշեցէք սուրերնիդ, քանդուի՞ք, քանդուի՞ք... ու  
սկսաւ դարձեալ ծափանարել, ուժերը զարնել գեանին  
ու յետոյ ինկաւ նուազած:

Խե՛թ երիտասարդունին եզրօր կինն էր ինծի  
հետ խօսող կնոջը, հազիւ ամուսնացած՝ բաժնած էին  
զինքը ամուսինէն:

— Աստիկանները եղբօրս ձեռքերն ու ուժերը  
կապելլէ յետոյ, անոր աշքիս առյև կարգով անպատ-  
ուեցին անոր կինը, մէջտեղէն երկուքի բախնցին  
անոր մէկ ատրեկան մանչ զաւակը, իսկ ամէնէն վերջ  
կախեցին զինքը:

Այնքան շատ են ու կոկծալի երջնկալի ընդ-  
հանուր բռնագաղթէն առաջ կտարաւած այս աեսակ  
դժբախտ դէպքերը, որ չտիրացաց երկար պիտի ըւ-  
լոր մէկըկ մէկըկ իրշու զասոսք:

Սակայն այս առանձին դէպքերը թուց կուտա-  
յին թէ շատ առ է մեծ ու համտարած աղէտը  
երջնկալի համտար:

## ԵՐԶՆԿԱՅԻ ԲՈՆԱԳԱՂԹԸ

Մայիս 24ի Զորեքշաբթի իրիկուան դէմ էր:  
Ալմբաղջ հայերը պիտի աքսորուին» շշուկը սկսաւ  
աարածուիլ ամէն անկիւն:

Կանավարչին ընդհանուր աքսորի հրամանը կը  
պատէր բերնէ բերտու: Երջնկայի հայ մողովուրդը  
ստոյզ և մօտալուտ վտանգին առջև զզտով ինքին-  
քը, ոկուաւ պատրաստուիլ սպանդանոց աարաւելու  
համար:

Հայ երիտասարդ կիներն ու մատղաւ օրիորդ-  
ները մահուլնէն աւելի կը սարափէին իրենց գլխուն  
գալիք այն գաղանութիւններէն, զօրս լրանալու հա-  
մար ոչ մէկ ժողովուրդ հանձտարեղ չէ այնքան, որքան  
թիւրքը: Իւրաքանչիւր մտնկամարդուհի, թոյն առաւ  
իրեն հետ, պատրաստուելով դիմաւորել մօտալուտ  
ահաւան:

Կը պայթի վերջապէս փաթօրիկը:

Թաղերը կը լեցուին չչէթէ» ըսուած աւազոկ-  
ներով, կանոնաւոր զինուորներով և սստիկաններով,  
ոչոնք կը խուժեն առներէն ներս ու քաշելով հայ  
կիներու թերէն, գուրս կը նետին զանոնք պոռա-  
լով՝ “Դուքս, գուրսան կեավուրներ..” կը հարաւածեն  
հրացանի կոթերով ու երկաթէ լախտերով: Ոչ աղա-  
չանք, ոչ պաղատանք ոչ ոչ ալ լաց ու կ'ծ անզօր  
էին զահիճներու գաղանութիւնները մեզմելու: Լացին  
ու արցունքին կը պատասխանաւէր լիրը հայոյանք-  
ներով ու հրացանի կոթերով ու խարազաններով:

Գիշերը վրայ կը հասնի:

Ճամբար կը հանուին քաղաքին քանի մը թա-  
ղերը, ժամտնակ տալով միւսներեւն որ պատրաս-

տուին յաջորդ օրուան համար։ Մահուան առաջին կարաւանը կը հասնի առաջին օրը, մինչև հալ զի, թեզմանսցին գուաը, ուր եկած կը սպասէին նոյնպէս կարնոյ գիւղացի ատրագիրները։ Հոն հաւաքուած էին նոյնպէս Երզնկացի շրջանի ամբողջ հայ գիւղացի կիները, որոնք քանի մը օր առաջ Երզնկայ բերուած ու կոտվարութեան պոան առաջ՝ ձգուած էին անտէր անտի բական։

Հինգշաբթի լուսաբացին առաջ, թաղերու մէջ կը վիրատային գարձեալ թիւրք ոստիկաններ ու չէթէնիր, այս անգամ աւելի կատաղի, չօշոտելու աւելի պատշաճաւ Աչքերնին ջարիւն կարոծ, վայրք գազան՝ երու պէս, կը յարձակին չորս կողմը, "Կօրսուեցէ՞ք շուա, շան պէս պիտի սատկեցնենք քառորդէ ու աւելի տան մէջ մնացողները։ Տուներէն ներս խուժեցին սկծ մասը ու բռնած երիտասարդ թէ պառաւ կիներու մազերէն տաւներէն գուրս կամ պատուհաններէն վար կը նետէին զանոնք, ինչպէս անպէտ բուրջի կառըներ։

Շատերուն թեր կը ջախջախուի, ուրիշներուն ութը, շատեր ալ կը փշեն իրենց վերջին շուրջը ինչ աւելերնին թեկերն ու ոտքերը ջարդուածներն նզատ ձգուեցան քաղաքին մէջ և ստիպեցին որ յալին ի արտզաններու հարուածներուն տակ։

Մայիս 25ին քաղաքին մէջ մէկ հայ իսկ չէր մնացած։ տարագրուած էին մինչև անգամ հիւանդեղողները։

Ետենին ձգած տարիներու ճրգերով ձեռք բերուած մեր հարստութիւնները, մեր տունն ու աեղը, մեր պապերու և հայրերու գերեզմանները, բոլոր մեջ նուիրական վայրերը, տարագրին ցուպը ձեռքերնիս, ցնցոտիւններու մէջ, շատեւը մերկ և բոպիկ, ուրիշներ աւօթի ու ընկնաւաֆ, համբաւ ինկա դէպի

գողգոթայ։ Մեզ է իւրաքանչիւրը իր կանակը ունի բնա մը, ոմանք իրենց մէկ երկու օրուան պաշտօը, ուրիշներ իրենց փաքրիկ երախանները շալկած, արեխը ուաքերնուու և լայտակը զլինուու, կը քշուինք տնասուններու նախիրի մը պէս, ձիերու վրայ նստած թիւրք ոստիկան զինուուրներէ։ հազիւ թոլ արուած էր մեզ հետ առնել քանի մը էշեր և անպէտ ձիեր, որոնց վրայ բնոցուած էր մէկ երկու օրուան ուահելքը միայն։

Ո՞ւր կը քշէն մեզ այսպէս, անմռունչ ոչխարօներու պէս։ Այս մասին ոչինչ չէին ըսեր մեզի։ Սակայն ամէնքս ալ կը նախազդալինք թէ մեր առած իւրաքանչիւր քայլը կը մօտեցնէ մնաց անխուսափելի աղէտի։ ամէնքս ալ կը գուշակէինք թէ մահ կը սպասէ բոլորիս։

Մեզ ալ առաջնօրդեցին նծանօթ չգերեզմաննոցին գուաը, ուր հաւաքուած էր արդէն խուռն բազմութիւն մը կարնոյ գիւղացիներէ և Երզնկայի քաղաքացի թէ գիւղացի կիներէն։ Անոնք կը սպասէին մեզի, այրոզ արեւուն տակ, և գիշերը անցուցած էին առգնապօվ մը։

Թիւրքերը կը յարձակին այդ անպաշտուն բազմութեան վրայ յափշտակելու համար էն գեղեցիկ աղջիկները։ Թիւրքերուն ալս գործը անցած է անլաջոց։ Հայ մայրերը մէկ—մէկ առիւծ դարձած, իրենց եղանգներով ու ակռաներով կը պաշոպանէին իրենց սիրառուն զաւակները։

# ԴԵՊԻ ՔԵՄԱԽ

Կը խառնուինք իրարու ու հրաժան կը ստունանք քալել Թէմախի ուղղութեամբ, ուր գացողները ալ չէին վերադուսար անդաս մըն ալ:

Գիտաւալով հանդերձ, թէ զէպի սպանդանոց կ'երթայինք, տօնէքս ալ լուս էինք ու կը քալէինք ոչխարտլին համակերպութեամբ մը, որովհետեւ կը զգայնք որ անզօր էինք պաշտպանելու մեզ, գայլերու հանդէպ, որ պատրաստ էին խորանալու մեր վրայ և յօջատելու մեզ:

Անզօրութիւն, — ինչ անիծուած բառ: Անզօրութեան այս գիտակցութիւնք կը խօղդէ մեզ: Ան կը քէշը զէպի ստոյդ մտնը ժողովուրդ մը, որ մտած ծած էր սահղծագործելու, բայց ոչ երբէք զէնքի եւ ինքնապաշտութեան մտաին:

Ու կ'երթանք հայ տարագիրներու անլուծելի կնձիրը մեր հակատաներուն և խորհրդաւոր լուսութիւնը մեր շրթունքներուն վրայ: Կ'երթանք մեանելու լեռները, ձորերը և արեախանձ անապատներուն մէջ, որոնց հեռաւոր զոյութիւնը, մեր սանկութեան օրերուն լուսած հէքնաթներու ալոս իիշողութիւն մը սիայն կը թուէր յեզի... Աննկարագրելի սարսուռով մը կը համակօւի մեր հութիւնը, այդ զարհուրելի հեռապատկերին առջև:

Կը քալենք անընդհատ, ծարաւէ պազակած մեր շրթունքները թրջնու հաւար կտթիլ մը ջուրի կտրօտ, շատերը չդիսասալով ծարաւի և յօդնութեան կը փառէին ճամբու վրայ: Խորշականար աերեներու պէս: Աստիկանի խարազանք պատրաստ է իջնելու այդպիսիսերու վզին ու սրուսքներուն, որպէս զի քալեն, անընդհատ քալեն, հօգ չէ ուժապատ և ան ու բնկճուած:

Ճանապարհին կը հանդիպինք նախ ուղարապաններու կարաւանի մը, որ առաջին անգամ ըլլալով կը յարձակի մեր վրայ ու կը կողապաէ մեզ և կը շարօւնակիէ ճամբան զէպի քաղաք: Իսկ մենք կը շարօւնակինք մեր ճամբան զէպի Թէսախ, ուրիշէ կը հասնին 15—20 քիւրտեր ու կը փարձեն եւ դարձնել մեզ: Փանտարմանները կը դիմակրեն, կը հարուածեն մեզ որպէս զի մենք ալ գիմադրենք քիւրտերուն և մանենք գիւղը: Քիւրտերը մեր առջեւն իսկ ժանառմանները կանակին կը սկսին զարնել մեզ: Կը մնանք երկու կրակին մէջ: Անկարելի էր մեզ համար ոչ զանալ և ոչ ալ առաջ երթալ: Յօջնուծ ու ջարդուած հիմա ալ կը ճգմաւինք քիւրտերու և թիւրք սափէկաններու հարուածներուն ատկ:

Վերջապէս կը յաջողինք մանել Թէմախ: Ճամբուն երկու կողմը լեցուած են հազարներով քիւրտեր, որոնք եկած էին գիւմաւարելու մեզ:

Ահ, որչ' ուրախ էին ու զաւարթ, մահուան ալու կարաւանը առանձին հրձոււսնք մը կը պատճառէր արիւնի ու աւերի գործիք ալդ խոժանին:

Մեղ տարին լեռան մը սաօրսոաը, գաշտագետինք մը վրայ, ուր պիտի մայինք այդ գիշերը: Դաշտագետնի եզերքէն կը սահնէր նփրտար:

Բոլորս ալ կը նախէնք ալդ պղարը ու խորհրդաւոր գետին, որուն վաշոցը կը խանգարէր գիշերային մեսելային լուսութիւնը: Մեր առջեւը կը բարձրանար սարը, իսկ մեր աջ կողմը կ'երշաբէր ատրագրութեան ճամբան:

Ունեցածնիս աեղաւորելէ յետոյ, նսանցանք խորհրդակցելու թէ ինչ պէտք է ընել, եթէ գիշերը ենթարկուելու ըլլանք յարձակումի մը:

Նորագգացումը չէր հստած մեղս  
Հազիւ մութը ինկած, մէջաեղ կ'ելլեն քիւրո  
տերը, որոնք նախապէս ստրին վրայ դարանի մտած  
էին. Մութ ու խաւար զիշեր մըն էր. աստղերն  
անդամ կորսնցուցած էին իրենց սովորական փայլը  
մեղ համար: Բնութիւնն անդայ զլացած էր լուսա-  
ւորել լուսնին լոյսովը տարագրութեան այդ առաջին  
զիշերը ու մէնք կը ճանչնալինք զիրար ձայներով  
միայն:

Յանկարծ մեղի կը չըջապատեն քրդական  
խումբեր, որոնք տասնեակներ կազմած, տնօթի  
գայլերու պէս կը յածին մեր չօրս կօզմը:

Կը դիմենք ժանտարձաներուն, որ յձգեն քիւր-  
աերը մօտենալ մեղի, բայց կը պատասխանեն մեղի  
թէ անոնք եկած են մեղի՝ պաշտպանելու, հա-  
մար:

Հըմ... պաշտպաննե՞ր. Քիւրաերը մեր պաշտ-  
պաննե՞րը, բայց ո՞ր թշնամին լին մեղ պաշտպանե-  
լու համար:

Պարզ էր մեղ համար սարքուած խողը ու ա-  
ռանց քունք սպասեցինք ըլլալիքին:

Թիւրք սստիկանները կ'առաջարկան առաջ քիւր-  
աերուն 60 ոսկի, օրպէս զի գլշերը պահպանեն մեղ:

— Բայց չէ որ կառաջարութիւնը ձեղ ընկե-  
րացուց մեղի, օրպէս զի դուք պաշտպանէք մեղ, կը  
առցնենք իրենց միտատաքար:

— Կառավարութիւնը եթէ ուզէր պաշտպանել  
մեղ, չէ՞ր կրնար 20-30 սստիկաններ ընկերացնել  
50,000 հոգիէ աւելի մեծ կարաւանի մը, կը պա-  
տուիսանն սստիկանները անվերապահօրէն: Կարեցէք  
ըստերնիդ սեղսէ որովհետեւ մենք երկու հոգի չենք  
կանար դէս դնել այսքան քիւրաֆ, վասնդի ենթար-  
կելով մեր կեանքը մեղ համար: Ուստի պէտք է ա-

նոնց "սիրաց շինէք", որպէս զի անոնք ա, չմօրթեն  
ձեզ:

Մօրթել... դեռ առաջին օրէն:

— Ուրեմն մեզ մօրթելու հարար բերէք հօս,  
կառավարութիւնը այդպէս հրամայեց ձեզի, Կը  
հարցնենք ամէնքս վրդոված:

— Կառտէ սրութիւնը ալ չկրնար իսպանուիլ,  
հօս, ասկէ վերջ դուք ձգուած էք ձեր բախտին եւ  
քիւրաերուն, անոնք ուզեն կ'ապրեցնեն, ուզեն կը  
մօրթեն ձեզ:

Պարզ էր մեղ համար ամէն բան, մենք կը  
գանուէինք զէմ զէմի մեր դահիճներուն հետ, օրոնք  
պատրաստ էին նոյն վայրկեանին իսկ վերջ առաւ  
մեր բոլորիս այ կետնքին:

Ճարտհաա կը հաւաքենք մէջերնիս 60 սոկին  
ու կուտանք քիւրաերուն:

Գիշերը տնցաւ տաւանց վասնգի:

Մենք յոդնած ու ջարդուած ամրող օր մը  
քալելէ, փռուած էինք կանանչներուն վրայ ու մեզմէ  
շտաերը ինկած խօրունկ քունի մէջ:

Լուստրացին կտաց կամաց կը պատրաստը-  
ուինք սեկնելու: Կապոցները կը կապենք, ունեցած-  
նիս գարձնել կը շտկենք, փօքրիկ երախոյ ունեցաղ  
սայրեր, կռնակնուն կը կապեն իրենց պատրիկները  
ու ամէնքո ալ արեխներ հաղած կը շարունակենք  
ճամբան:

Հազիւ տասը վայրկեան կը քալենք, չորս կող-  
մէն կէ շրջապատուինք քրդերով, օրոնք աջէն ձախէն  
հարաւէն հիւսիսէն կը լաբձակին մեր վրայ ու կը  
հրամայեն մեղ կենալ: Սարի ամբողջ երկայնքը քիւրա-  
գիւրացի գետին եզերքը քիւրա, իսկ մենք մէջաեղը  
անկարելի է յառաջանալ կամ ետ գառնալ:

Կը ոկտին նախ թալնելու գործողութեան, ու

րուն կ'ընկերանան սուր ու զէնք։ Երկու կողմէն դիրք բռնած քիւրաերն ալ կը կրակեն կարկուած պէս։ կը յափշտակեն ինչ օր ունէինք։ կը խլեն մեզմէ պաշար բեռցուած մեր կենդանինեց իրենց բեռներով մէկաեղ. չեն ձգեր մինչև իսկ մեր պատիկներուն կրծելու չօր հաց մը։ Կարզը կուգայ յետոյ երիտասարդ հարսներ ու ազիկներ զատելու գործողութեան։

Մեր կարաւանին կ'ընկերանային շատ քիչ թիւով անդէն հայ երիտասարդներ, օրոնք թէւ առանց զէնքի, բայց կը փորձէն իրենց բազուկներով ընդդիմանալ այս տնպատութեան։

Ասոնցմէ մէկը, Երզնկացի Գեղամ Սահակեան կրցած էր խօյս տալ թիւրք բանակէն իր զինուորական զգեստներով և միանալ աքսորի ճամբան բռնած իր սիրելիննրուն, անոնց հետ միասին առաջնորդու ու մեռնելու համար։ Ուրիշ մը նոյնպէս Երզնկացի, Յարութիւն Թօվմասեան, ոգեսորեց միւսները զոչելով։ «Ճանե՛ր, զէնքը չէ որ ուժ ունի միալն, ձեր բազուկներն ալ կրնախ զօրծ ահսնել, զերցուցէք փայտեր ու քարեր, մտէք քիւրաերուն մէջ, մի ձէք որ անոնք խլեն մեզմէ մեր քոյրերն ու կիները։ Ուրինքը իջեցուց առաջին հարաւածը մեզ ընկերացող սատիկան—զինուորի զլատուն, գնախն փաց զայն ու առաւ անոր վրաւէն անմիջապէս անոր հրացանն ու զգեստները։

Ինքը, Յարութիւն Թօվմասեան, ծանօթ էր Երզնկայի բոլոր թիւրք պաշտօնեաներուն ու չէր կրնար սատիկանի զգետասվ ու զինուած վերտապնաւ քաղաք։ Ուստի կանչեց Կարինի գիւղացիներէ կարին մը, օրուն յանձնեց զգեստներն ու զէնքը զսելով, «Գեա՛ հայ առայ զնա փարէ այս զէնքին ու քեզ նետէ քաղաքը, լուծէ մեր վրէմք, սպաննելով ու առը» մէկ հայու փոխարէն։

Արեւ կը բարձրանար։ Երեք չորս ժամ է որ կը շարունակուէր կախը անլուր։ Որոշեցինք եւ դառնալ քաղաք ամէնքս ալ, ու ճամբառ ինկանք զէպի Երզնկա։ Մեզմէ լմէկ մասուր քաղաքին սօտեցած էր արդէն։ Գնդակներու ատկ կ'իրնային շատերը, բայց վճած էինք վերտգառնալ առէն գնավ։

Երզնկայէն երկու ժամ հեռու կարեցին մեր ճամբան ու արգիլեցին մեր մուտքը քաղաքը։ Ճանապարհին հանգիպեցանք մեզ ծանօթ սատիկանին, օր կը զիւրացնէր մեր անցքը գէպի Երզնկա։

Բայց ահա յանկարծ էր դիմաւորեն մեզ քանի մը հազար ձիւուր զինուորներ, օրոնց սիացած թիւրք չէթէներ ու կը սկօխին կրակել մեր վրայ։ Նոյն ատեն քիւրաերն ալ կը կրակեն մեզ կոնակէն։

Սկսու անլուր նախճիր սը։ Ժարդիկ կ'իրնային գնդակներու աելատարափէն։

Ճամբուն վրայ կաղմուեցաւ արիւնի գնո մը։ մենք մեր եղբայրներու և քոյրերու գիւղները կօխուածելով, ու մինչև մեր գլխի մաղերը արիւնաներկի։ կը փախչէնք այս ու ալին կողմ մեր կեանքը ապամելու հաստար։

Կը վաղենք, կը վաղենք դարձեալ գիւղ։ Դարձեալ քիւրան է, որ կը ցցուի մեր գէմ, մտհուան չարշութ օւրուտկանի մը պէս։ կը տեսնենք հոս մայր ու աղջիկ մազ մազի կազուած, սպաննուած վիճակի մէջ ու նետուած ծառի մը տակ։ Հոն, կին մը, սաինքները կարուտծ ու կիսամեռ։ անկէ քիչ մը անդին օւրիշի մը գլուխը սարմնէն բաժնուած, անդին պառաւ սը աղիքները դուրս թափուած, սաքի կոխան։

Հապա փաքրիկ երտխանէ՞րը։ Անոնք անթիւ

կնու ու անհամար, անօնց մայրերը ձգտծ են ծառերու տակ ու փաթած։ ջորենի արտերը լեցուն են ծծկեր հայ մանուկներով, օրոնց աղեկասւը ճիշերը կը շարժէին ապառաժներն անդամ։

Կը տեսնենք զինուորներ, օրոնք հաւ մանուկներ սուխներու գլուխը անցուցած, կը զբունուն ու կը զւարձանան այդ աեսարաններով։

Գնդակէ ազատուազներս կը հասնինք Եփրատի եզերքը, անոր փրփրոա յօրձանքին յանձնելու հաժար մեր պատիւն ու կրյուերուն անքծութիւնը։

Քիրտերը կը շարունակեն կրակել մնր վրայ երեք կողմէն, իսկ առջևնիս կայ Եփրատը, կատղան ու փրփրած։ շատերը կանխաւ հետերնին թոյն տռած կը փորձեն անձնասպան ըլլալ։

Ուրիշներ ջուրը կը նետուին։ ծերունիները, այլև քալելու անկարող, ձեռք ձեւքի տռած կ'ընտրեն Եփրատը իրենց գերեզման։

Այդ օրը մեր տռած զոհերուն թիւը 2000է աւելի էր։ 200—300ը չափ երախաննոր և յուսահատմային փախչելու ատեն ջուրը նետուած էին։ Մոտաւորապէս 200է աւելի մանկամարդուհիներ ինքոզին քնին թօւնաւորած էին օրոնցմէ նոյնպէս 300 հոգի փնտուած էին իրանց փրկութիւնը Եփրատի աւքներուն մէջ։

Գետը նետուողներէն մեծ ստու Երզնկայի Քրիստինեան վարժարանի աշակերտուհիներն էին, օրոնք նախընտրած էին մեռնիլ քան իյնալ թիւրքին և քիւրտին ձեռքը։

Ճանապարհին քնդակով և քիւրտին խենչէրով ինկածներուն թիւը անհամար էր։

Այսքան զօհ միմիայն Երզնկացիները տուխն այդ օրը իսկ որքան սեռան և սպաննուեցան մեզի ընկերացող Կարէնի գիւղացիներէն մեղի յայտնի չէ։

Մեր գիտցածը այն է որ Եփրատին զաներ առաւած չեն։ աւելի Առաւածավախ մարդիկ ըլլալով, նախընքրած են թիւրքին ետթաղանը։

Եփրատի երեսը ծածկուած է նահաաակ կոյսերու գիտկներով, օրոնք կը փայլին արևուն տակ։ Անօնց շատերուն սև սաթի պէս մազերը, փռուած ջուրին վրայ կը խտղան ջուրի ալիքներուն հետ, իսկ ջրանեղան վարիկ մանուկները տակառներու պէս ուռած, կ'օրօրուին ջուրին երեսը ու կը թշուին յորձանքն ի վար։

Մեր սիրեկիներէն բամնուելէն վերջ շատ քիչ էինք մնացեր, բայց դարձեալ կը քաշըւէինք մեր մեր որիւնագամ զուութիւնը՝ գետեզերքէն անցնելով դէպի լիոները, առանց պատառ մը հացի, այլևս առանց վալրկեան մը հանդիսան։

Իրիկուն էր գիշեցուան մթօւթիւնը իր սեւ քողերով վերատին ծածկեց մեր հօրիզոնները։ Շատ յոզնած ըլլալով մեծ գֆուարութեամբ կը քալէինք։ Այբողջ օրը՝ վազով որտուութեամբ մը յառջացեր էինք։ Բայց մեր աչքերուն առջևէն չէր հեռանար երբեք Եփրատի եզերքը, ուր մեր սիրեկիներու մարմիններէն կազմուած կասուրջ մը կար։

Ուհ, այն աղեխարչ կարաւանը մնացորդներուն անգիտակ սպոլիկեան համբերութեամբ ուր կը քաշըւէինք մեր ծանրացած մարմինները, հանգչեցնելու համար զանոնք ի վերջու տանջարանի մը մէջ։

Ու զիւերը միմրով սեցած՝ կարծես կը խարազանէր մեր քայլերը։ Կը շատպէլնք արշաւողներու նաևն, մտածելով թէ ինչպէս պիտի փարատուէր Քիւերուայ այս մթօւթիւնը։

Ուշ գիշերին կը հասնինք Քէմուխի քաղաքա-

մէջը. Եր առնին մեզ յգկիթի յը քով, որուն առջեկ կը դանուէր թիւրք գերեզմանտառւն սը: Գնրեզմանտառն տեսքն իսկ առսուս կ'աղդէ մեր զրայ: Կաթօղական գերեզմանաքարերու տակ տպաստանած ուրուականներ, կարծես դիւչյին քրթիչներով կը հեգնէին մեր առնցանքը, մեր ցաւն ու յոգնութիւնը ...: Հազիւ թէ կէս ժայռ չափ հանգչեր էինք, ահա դարձեալ ու պատգամը կ'օրոտար: Կը վանաեն մեզ, զանով թէ շղուք հիւանդներ ունենալով հանրային առողջաւթիւնը կը վատնդէք: Ելէք և անմիջապէս հետացէք այստեղէն:

Եւ ահա խումբը կը շարժի, և միշտ ոստիս կանները մեղի առաջնորդ՝ կը յառաջանանք հոգեհան խաւարին մէջ, տնոք, անօդնական... կը քալեցնեն երկու ժամ մինչեւ որ կը հասնինք առափ մը առջեւ: Նախազգացում, մը կը պատէ մեր հութիւնները: Սարսափ ընկնաւած, արկին Պայծառ մեզի կը ձայնէ թէ, ալլես ալս ահենիր իրականութենէն առատուելու լոյս չկայ: Փախչելու հնար ալ չկայ:

Անտարակոյս մեր միտք ազատարարը Եփրառը պիտի ըլլար, եթէ հեռացուցւծ չըլլալին մեզ անօր եղերքէն: Բայց աւազ, Եփրառի ալեկոծումն իսկ չէրնք լոեր, ալնչափ հեռու էինք:

Այսպէս ընկճուած ու սարսափ սի որ, կը նըստինք քարուտ հողին վրայ: Թիչ մը հանդստանալու մատնութեամբ սէլմէկ քար կը աեղաւորենք մեր զլուխներուն տակ, որպէս բարձ ու կ'իշնանք խօր քունի մէջ:

Բայց յանկարծ, կէս ժամ յետու, հրացաններու որուում մը կ'արթնցնէ մեզ: Հրացանաձքութիւն մը սկսած էր մեր շուրջը, որու նշանակութիւնը սակայն չէրնք կրնար հասկնալ: Գնտթաթախ վիճակի մը մէջ կը կծկուինք քով քովի, սպասելով որ կատարուի ալն, ինչ որ վճռուած է մեզ համար:

Թիչ յետու ժանաարմէտ մը կը կանչէ մեր մէջն մէկը և անոր միջցաւ իմաց կուտայ աննուս, թէ այս իրիկուն երզնկայի հարիւրապետը մեզ է 800 հնչուն ոսկի կը պահանջէ: Հակառակ պարագային, մինչեւ առաւօտ մեզմէ ոչ մէկը ողջ կը մնայ:

800 սոկի՛, բայց ո՞ւրաելին կարելի է գոնել այդ զումարը: Ստկայն և անպէս վմիուը վճիռ է: պէտք է ճարել, պէտք է տալ, թէկուզ՝ մէկ զրուշ խոկ չի մնայ քովերնիս:

Հրացանաձգութիւնը կատաղի թափով մը կը շարունակուի, ճիշդ մեր դիմացը գնդակները սուլելով կը ճեղքն մթնոլորտը: Ո՞հ, ի՞նչ դժուար է սպանումը անորոշութեան մէջ...

Անմիջապէս մասնախուսը ճեռվ սարմին մը կ'ընարենք մեր մէջն, որպէս զի մինչև առաւօտ հաւաքէ այս զումարը:

Աննկարաշրելի յուզումի մը առթած իրարանցումին մէջ, կը մերկանայինք մեր վերջին ոսկիներէն ու զարդերէն. և ի՞նչ զարմանք, լուսնալին 2 ժամ առաջ պատրաստ էր արդէն պահանջուած զումարը: Մեզաէ երկու հոգի զրամը կը տանին ու հարիւրապետին ազեց կը լեցնեն, եւ ահա վայրկենաբար հրացանաձգութիւնը կը դադրի: Ճիւտը չո՞ւացում ստացած էր...

Կը տեղաւորենք գարձեալ մեր գլուխները քարէ բարձերուն վրայ: Թիշնրուայ ուրուտիք այն առափետն աղդած էր մեր վրայ, որ ուժաթափ հեւըով ոը կը տրոփէին մեր սրաերը:

Ճիստ լուս էր չօրս դին. թէկ չէրնք կը նար երեւակալի, որ անսիջապէս յետոյ, դիւային ուրիշ ահսարոնի մը ականատես պիտի ըլլայինք:

Հազիւ թէ զոհացում էր արուած հարիւրապետի

պահանջին, ահա սստիկան մը մեզ կը հաղթրդէ թէ հարիւրապեաը 15—16 առաքան գեղեցիկ հայուհի ու կ'ուզէ իրեն կնութեան:

Սեզ համար այս երկրորդ պահանջին զոհացում ատլը՝ բնտկանաբար շատ աւելի դժուար էր քան ոռուջինը:

Եւ երբ այս անել զրութենէն դուրս ելելու հար ու կը մտածէինք, ճիշտ այս միջացին մեր մէջ կը խուժեն 15—20 զինուած քիւրաեր, օրոնք եկեր էին գործադրելու հարիւրապեաին հրամանը:

Ու կը զատեն է՛ն զեղեցիկներէն, խարաիշագեղ մազերով, ծաւի աչքնազ և չինսրի նման ներկար հասակով աղջիկ ու, կը բռնեն ու քաշքելով կը տանին, մինչ խեղճ մայրը, կուրծքէն վիրաւորուած եղնիկի մը նման, ոշտակէզ հասաշանքներ արձտկելով էր հետեւ իր աղջկան:

55 առաքան ծթրած հշէշ մըն էր երզնկայի այս հարիւրապեաը: Մօբը ողբ ու կոծը անօդուած կ'ըլլան համօզելու զայն: Ու մինչ պահակ քիւրաերը, մօբը վրայ յարձակած, քաշկառելով կը տանին զայն իր աղջկան քովէն, անդին աղջիկը արգելափակուած հարիւրապեաին ճիրաններուն մէջ կը ճչայ "մայրի՛կ, ո՛յ ճգեր զիս առանձին, հետդ տար և եթէ դուն չես իրնար պահպանել, զիս Նփրատին յանձնէ. մայրի՛կ ... մայրի՛կ ..."

Պառաւը ուշաթափուած էր արդէն երբ մեր ողբ քերին:

Այդ զիշեր մինչև արշալոյս խեղճ կինը ձչաց, կանչեց, բայց անօգուտու Անօր՝ վիրաւոր եղնիկի նման գալարուն նայուածքը, մինչև այսօդ ալ չեռուանար ոչքերուս առջեւէն:

Հուսնուլու մօտ էր, երբ մեր խումբէն մէկը մեղի լուր տռափ թէ միենալն ատենին քիւրաերը

փախցուցած էին նաև ուրիշ հայուհի մը. էլիզա Սրապեանը, երզնկայի թիւրք պէտի մը յանձնելու նպաստկաւ:

Ահարկու և մղձաւանջային սարսափներով լեցուն դիշերէ մը յետոյ, առառուն կանուխ ժանաւարամաներու խռովու ձախները եկոն մէզ արթնցնել մեր թմրած զի՞ճակէն:

Ամենօրեայ հրտմանն էր դարձեալ, որ կ'որուար փօխ ընդ փօխ, ժանաւրմաներու բերնէն:

Նոր յառաջացօւմի մը հեռանկարը, թէեւ կը ջլատէր սեր ուժերը, բայց և այնպէս... բռնադասուած էինք քալելու:

Կթուած քայլերով կարաւանը սկսաւ շարժիլ ու կը լքենք այն վայրը, ուր ահարկու ոճիրը բոյն դրած էր երեկ զիշեր:

Քառորդ ժամ անցած նոր կրացան մը մեզ կը կեցնէ:

Հեւասպառ սոսիկան մը մէզ կը աեղեկացնէ, որ նախորդ գիշեր հարիւրապեաին յանձնուած 800 սոկին սխալ համրուած ըլլալով, 45 սոկի պակաս է: Հետեւորար պէտք էր 45 սոկիի նոր վճարուս մըն ալ ընէինք, օրպէս զի արտօնուէինք թէժտիսէն մեկնիլ:

Այս պահանջին իբր սպառնալիք, կը յաջորդէ դարձեալ, անընդհատ հրացանաճգութիւն մը, և մենք սարսափահար, կը ասրուինք հայողուելու ալիեւս, թէ այս բոլորը՝ ժահուան դրան տովս այսպիսի գիւտին հեգնանք մըն է, մեզի ուղղուած, որ բարբարասոն մը անհաւասարակչիո երևակայթիւնը միայն կարող է սաեղծել:

Մահուան սարսափը չէր որ կը սարսացնէր մեզ: Իրական մտհջ, նամանաւանդ ալսպիսի վալրկեաններուն, բարեբախտաւթիւնը մը պիտի համարուէր

մեղի, կենդանի մեռեալներուս համար:

Ըսդհակառակը սեզ ընկճող ու ճնշող՝ դիւալին հեգնանքի այն ձևն էր, որ կը պղէր թիւրջը սակարկելու, մեր կեանքն ու հանգիստը, մեր ինչքն ու պատիւը, որոնք արդէն դադրած էին մեր սփականութիւնները ըլլալէ:

Ահա թէ ի՞նչ էր պատճառը՝ այն առարտիներուն, որ մենք կը զդուինք միշտ երբ նոր պահանջման կը դրուէր մեր առջեւը: Այս ամէնուն առընկեր սեկնութիւն մը առլ՝ կարելի չէր:

Եւ երբ, մէկ կողմէն ժանաբարման իր ամբարտաւանութիւնովը վայրենացած, կը հրամայէր իրազորել այն, ինչ որ հրէշի հրամանն էր, միւս կողմէն մենք, քով քովի եկած, լաց ու կոծի և ճիշերու մէջ, կը ձեռնարկէինք վերստին հաւաքելու պահանջուտ գումարը:

Հինգ վայրկեան վերջը արդէն գոյացած էր 45 ոսկին և յանձնուած անյագ հարիւրապետին կողմէ ուղղարկուած սատիկանին:

Եւ դէպքերու բնական կապակցութեամբ հրացանազութիւնը դարձեալ կ'ընդհատի:

Հիսա կարգը եկած էր հեգնանքը լրացնելու ։ Փատիշանին գովա էր, որ կ'ուզէին լսել մեր բերանունքներն ։

Սարստի ազգեցութեան տակ, սեղմէ շատեր կը կմկմային ձևաւորուած նախադասութիւնը, ռֆատիշանց չօք եալաւ ։ Իսկ անոնք որ անտարբե ըութիւնը կ'ուսնսային յապազում մը կամ յապաւում մը կիրարկելու իրենց պարագրուած գովերն սէց և կամ կը յասդգսէին բալորովին լռելու, ստիպուած էրն կրելու աստօրուն հարաւածը: Մածը եւ կամ փամփառչոի մը կապարը կը վերջացնէր տաէն բան:

Կէսօր էր կիմա և մենք ցաւի զայրոյթով բեռնաւորուած քալեր և անցեր էրնք հինգ ժամու համբաւ, մը՝ միշտ դէպի տնահասանելի հորիզոնները դժոխային աանջարաններու:

Թիւրք եաթազանին մղձաւանջը, և մեր անպատմելի ասառապանքներու անվերջանալիութեան գիտակցութիւնը, յուսահասական յառաջնալացամամ մը կը բանտգաատէին մեր քայլերուն: Իսկ սիւս կողմէն, անօթութիւնն ու ծարաւը այնքան էին կազմականացնաց մեր ֆիզիքականը, որ մեր ամենօրեալ կեանցի յարշարժ փոփօխութիւններուն դիմագրաւել անկարելի կը դառնար:

Երեւութները կատարելապէս յուսահատականն էին, իսկ թափաատական ու անսրա արշաւանքը մեր կարտանին, վերջ չունէր: Լեռներ ու ձորեր կը արորէինք մեր սաքերուն տակ և անչափելի արածութիւն մը ճգեր էինք արդէն մեր եռելը: Բայց ինչո՞ւ այս ասէնը և մինչև ե՞րբ, ոյդ չէինք գիտեր, կամ աւելի ճիշտը, չէինք յանդգներ գիտալ: Մէկ բան միայն պարզ էր մեզ համար առաջին օրէն իսկ, այն էր, թէ անաւոր առաջադրութիւն մը կար այս դիւալին հրագորին մէջ, և տարիկա բաւական էր արդէն սախտելու մեզ, որ համարձակութիւնն ունենալինք անդրտառանալու գէթ վայրկեան մը, այն ահաւոր իրականութեան, որ մեզի էր վիճակուած, որ մերը պիտի ըլլայ վաղը, անխուսափելիօրէն:

Բայց չէինք յանդգներ:

Ճանապարհին՝ քիւրա կիններ, հաց ու մածուն կը բերէին մեղի ծախելու համար: Բայց դժոխանակա կը բերէին մեղի ծախելու համար: Բայց դժոխանակա կը բերէին մեղի ծախելու համար: Բայց դժոխանակա կը բերէին մեղի ծախելու համար:

երես կը տեսնէինք: Ի՞նչ աւելի դժբախտ երեւայթ, քան բոնադատաւած երտախրութիւնը տարագրին՝ վատանզի բացէներուն: Ամէն օր, իր կաշին եր օր կ'ուզէր ապահովել՝ անօթի չմեռնելու համար...»

Թիւրքին սուրին ու եաթաղանին դէմ, կարծես կը մրցէին քաղցն ու ծարաւը: Մարաւը՝ որովհետև յեր տառապանքը ամբողջացնելու համար, բարբարասները ջուրն ալ կը զլանային մեզի...»

Եւ քանի՛ քանիներ, պապակը շրթունքներուն հրատաօչոր և քաղցի գմբխային՝ գալարումներով հողն եր օր կը գրկէին, չվերականգնելու պայմանով:

Երջանիկ էին մաստմբ մը սակայն այն մայրերը, որոնք տակաւին կաթ ունէին իրենց ստինքսներուն մէջ: Մծկեր երտախաներու նման, իրենք զիւրենք կը ծծէին, կը քասէին մինչև վերջին կաթիւը: Եւ ես քանիներ տեսայ, որ նորածինի մը ընտղղէ մզուած, կը դիմէին ուերջանիկ մայրերուն, պապատանքով կաթիւ մը կաթ կ'աղերսէին, որպէսզի թըրչէին իրենց չորցած լեզուները...»

Զօ՞ւր, ջօ՞ւր, ջօ՞ւր...

Այս եր տուաջին և վերջին վանկը, որ դուրս կուզար իրենց շրթներէն, երբ տնկուշա հողին վրայ զալարուն, կինոր ու երտախաներ իրենց լերջին շունչը կը փչէին:

Անգրչիրիմեան աղաղակ մըն եր ասիկա, որ լարձես մինչև այսօր ալ կը հնչէ ականջիս:

Մարմինս տակաւին կը վրաքալուի, և սարուով կը համակռւիմ, երբ կը ատրուիս վերյիշելու հիւծած դիմագծերը այն մանկիկներուն, որոնք կարծես ապերախտ գուրգուրանքի մը տեսրկայ դամած, կը նախընտարէին ջրամուն ըլլալ եփրատի ալիքներուն մէջ, քան տանիլ ցաւին ու տառապանքը իրենց անմեջութեան, ծարաւը շրթունքներուն, քաղցած ու

### յուղնած:

Անմազունակ աղերսանքներով եփրատին ալիքներուն կ'ուզէին յանձնուիլ, և անտարակուս անգիտակցորար, բայց գետը չկար: Սարերու և ձորերու ետին, ան հիւտ իր զոհերու գիտկները կ'ալոկօծէր, քշելով զանոնք կէպի անվերջանալի սահմանները անծալածիր ընութեան...»

## Դ Ե Պ Ի Ա Կ Ն

Փոքրիկներէն մէկը, հազիւ 8—9 տարեկան, կը քաշէ սօրը ձեռքէն ըսելով:

«Մայր, խնալէ կեանքիս: մի՛ ըլլար անգութ, գոնէ թքէ՛ր չորացած լեզուիս վրայ, հիսա կը մեռնիմ»:

Բայց ի՞նչ կրնար ընել ինեղն սայրը, երբ ինքն ալ կը մեռնէր ծարաւէն: Անիկա զուր կ'աշնատէը իր բերնին մէջ գտնել կաթիւ մը թուք՝ աղատելու հասար իր զաւակը սակուան ճիրաններէն: Ճառ չանցած, անոնք, մայր ու տղայ, իրար փաթթաւած, ինկան գետինը, ջօ՞ւր ըտուը սարած իրանց պապակած շրթունքներուն վրայ:

Զօւրը մեղմէ հեռու չէր սակայն, մենք կը տեսնէինք անոր փայլը, բայց արգիլուած եր մեղմանէլ անոր: Մեզմէ շատերը կը փորձէին փսխչին գոնէ փոքրիկներուն ջուր հասցնելու համար: Սակայն այդ տեսակ յանդուզները զո՞ն կ'երթաբին թիւրը ժանատրմայի անողոքմ զնդ ակին, տանուս աչեին աչեւ:

Օրէ օր կը պակսէր մեր թիւը զգուի կերպով: Ոմտնք մեռան զնդակով, ուժնք սուրով, սւրիներ ծիծավ, շատերը աւելթութենէ, ծարաւէ և անսկածին:

բագրելի տառապանքներէ, զօր ոչ մէկ դրիչ պիտի կարողանար պատկերացնել իրենց բավանդակ զարհութանքով:

Ցամաքան մեզի կը սիանան թէմախի քաղաքացի և գիւղացի հայերը: Ճակատազրտկան հարուածը առող մեռելատիպ դէմքերուն ու զարկած էր իր ու դրոշը:

Ու զրկուածներու մեր հէգ կարաւանը, յաւինական անէծքո շրթներուն, կը շարունակէ մահուան արիւնոտ ճանապարհը, փառլով անօր երկայնքին անթիւ, անհամար զենքր:

Տասը օրուայ տաժանագին ճամբարդութենէ յետոյ, կը հասնինք գետի մը եղերքը, որուն վրայ ձգուած երկար կամուրջէ մը պիտի անցնէինք: Սարսուոը կը պատէ մեզ բոլորս:

Նախ քանի մը մարդ կարդով կ'անցնին քետին միւս եղբը: Սակայն ոստիկան զինուորներու խիստ հրաման մը կը ստիպէ մեզ ամէնքս մէկ անգամէն լիցուիլ կամուրջին վրայ ու քառարդ ժամսուան մէջ անցնիլ գիւղացը: Մայր կուտայ տհաւոր խօսնապ մը: Աստիկան—զինուորներու խարազաններուն հարուածուն առակ սենք, կը սկսինք հրաշակնել ու կոխկատել զիրտը չիշերուան մթութեան մէջ: մեզմէ շատերը կամուրջին երկու եղբերէն դեռը կը թափուին ու կը խեղզուին:

Ազատուածներս հան անցուցինք գիշերը: Յաւջորդ առաւուն մեզ ահսանք շրջապատուած քիւրտերով, ոստիկան զինուորները կը հրամայեն մեզ ոտքի ելլեւ, որովհան ալդ օր պէտք էր հասնէինք Ակն:

Մէնք յոդնած և ուժապառ, ոտքի կ'ելլենք շարունակելու համար մեր ճամբան: Ակնի թիւրք գիւղացիները, քիւրտերու հետ միտուին մեր վրայ լորձակելով, կը թալին ու կը հատորեն մեզմէ շատերը:

Մէնք խուժապի մատնուած ու սարսափահար կը սկսինք ոստիկան պոստ: Բայց ոչ մէկ օդնութիւն, ոստիկաններէն սի քանինքը սպաննուած էին մեր վրայ տեղացող գնդակներէն:

Երբ կը սոտենանք Ակն ըսուած մեղք, մեր եւ անէն կը հասնին 3—4 ձիւաւորներ, որոնք ըստ երեւոյթին, թղթատարներ էին: չէինք ուզեր կասկածիլ իրենց մասին, խորհելով թէ անոնք ուրիշ գործով մը ուրիշ անդ կ'երթալին, ու չպիտի ուզէին նեղութիւն պատճառել մեզի: Սակայն չարաչար սիրալած էինք: Անոնք մեզի մատենալնուն պէս ատրճանակներով կը սկսինք կրտկել մեր վրայ: մեզմէ 15 հօգի կ'իյնան գնդակահար, վալրկենական մտհով:

Վրայ հասաւ ահաւոր գիշերը:

Մեզ տարին ամայի դաշա ոք, որ ծածկուած էր քարով, փայտավ ու մացաներով: Սփառցներ չունէինք ալլաս, ամէն բան յափշատկած էին մեզմէ, առաջին օրերուն իսկ: այժմ կը նստէինք հողի ու քարի վրայ: բախտաւոր կը համարէինք ինչպինքնիս այն զիշերնելք, երբ կը գանէինք մաքուր դաշտու գնետին մը ննջելու:

Դիշերուան մութին մէջ, կը սոխպուինք մեր մատներով անդ բանալ մեզի համար, գոնի երկու ծունկի անդ:

Կը պառկինք կողք կողքի: չկրնալով քնանալ քարերու պատճառած ցաւերէն:

Հինգ օրուան տաժանելի ճամբարդութենէ մը յետոյ կը հասնինք Ակն: 20 օր էր ոչ ելած էինք երզնկայէն և առաջին անգամն էր որ կը ստնէինք քաղաք մը:

Հոն կը ահսնենք հայեր, որոնք չեն համարձակիր մատենալ մեզի և հեռուն կեցած՝ կը նայի 11

մեղի, արցունքը իրենց աչքերուն մէջ:

Ակն հասած էինք իրիկնամուտին. վերջալոյսէն կարմրած հօրիզոնին վրայ կը կուտակուէին հետզինաէ անձրկաբեր ու ու ամպեր:

Ի՞նչ կրնայինք ընել մենք. երկնքէն ու փողոցէն, շուներէնանդամ հալածուած թշուտոներուց Անձրկը կը սկսի տեղալ, ոստիճան մը աւելի քայքայելու համար կարծես, յօդնութենէն ու տառապանքէն ընկճուած մեր մարմինները:

Կը հաւաքուինք հայոց եկեղեցին գուոր:

Վրայ կը հասնի մութ ու խաւար գիշերը. մեզ. մէ շտաեր կը տեղաւորուին հայոց եկեղեցին, ուրիշներ հայոց վարժարանին մէջ. իսկ տարագիրներուս մնձ մասը կը մնանք դուրսը, փողոցին մէջ, պատերուն ուակ:

Կ'աշխատինք հանգչեցնել մեր տանջուած մարմինները, պատկելով անձրևէն թրջուած գեանին վրայ:

Ասպերու ահարկու որտումները ու շտնթահառումները ատախճան մը աւելի շեշտեն գիշերուա, առթած սարսափը:

Անձրել կը սասականայ հետզինաէ ու կը շարունակէ աեղալ մինչև յաջորդ տառաօտը, մենք անտէր ու անպատասպառ, կը մնանք անձրելին տակ մինչև լուսաբացը:

Ամնենքս ալ ջուրը ինկած հաւերուն պէս, կը ծակուած ու նստած ենք աեղերնիս, սեր մերկութիւնը ծածկող ցնցափները, անձրևէն ծտնրացած, կապարի պէս կը մնշեն մեր յօդնած տևերուն վրայ: Խոնաւութիւնը թափանցած էր մինչեւ մեր ուկօրիներուն ծուծը:

Արևն անդամ կը զլանար տալ մեղի իր տառթիւնը ու մենք կը սահպուինք մնալ թաց լաթե-

րուն մէջ:

Անկցի հայերը, ցաւելով մեր վիճակին կ'աշխատին լաթ հասցնել մեղի, սակաւն կ'արգիլուրին ոստիկան զինուորներէն; Քանի մը յանդուզն զիներ գաղանի կը մօտենան մեզի ու լալով կը պատյեն թէ իրենց բոլոր այլ մարդիկը ձերբակալուած են: Անոնցմէ մտա մը աքսորուած է նսխտպէս, մէկ մասն ալ բանտարկուած կը մնայ տակաւին:

Իսկ թէ ինչ պիտի ըլլան անոնք, ատիկա քաղանի կը պահուի իրենցսէ: Միայն թէ ու լուր մը սկսած է շրջիլ թէ իրենք և պիտի Թքոսրուին:

Ամբողջ օրը կ'անցնենք Ակնի մէջ, ուր բաւական կը հանգստանանք:

Մեզմէ իւրագնչիւրին երկու հաց կը արուի կառավարութեան հաշուրին, ու դարձեալ հրաման կը ստանանք շարունակելու մեր ճայբան: Մահուան կարաւանը կը շարժուի դարձեալ: Ամենաւն ճակարն վրայ կը նշարուի անստուգութեան կնճիռը, դէմքերը ախուր են, մահուան չափ տիսուր: Խօսք չկայ, Վեշտին մեծութիւնը փակնը, կաշկանդեր է բոլորին շրթունքները:

Բայց ի՞նչ ընել, ո՞ւր փախչիլ, հայերու տուները, բայց չէ՞ որ անոնք ալ կը սպասէին, վայրկեանէ վայրկեան, մեր զմբախտ ճակառագիրին: Նուիընթաց եղերտկան փարձերը բաւական էին համոզելու նաև Ակնի հայերը, թէ թրքական անզուսպ վայրացութիւնը չպիտի խնայէ և իրենց մացօրդներուն:

Անոնք կ'իմաստան մեզսէ թէ նախապէս հաւտքած էին բոլոր մեր աղաւարդիկը: Նոյնը եղած էր և Ակնի մէջ, ուր ձերբակալուած ալրէն մէկ մասը բանտարկուած, միւս մասը աքսորուած էր արդէն: Այ կտօկած չկաք ուրեմն, որ կարգը և կած էր ալժմ

Հ-Ղ-ՔԻՆ ՄԵՋ ԹԱՐԱՐԴՆԵՐԸՆ :

Սեղմէ շատերը չէին ուզեր հեռանալ Ակնէն ։  
Հիւանդ են ու քալելու անկարող ։ Կ'աղաչն ու կը  
պաղապին որ մէկ գիշեր ալ թողսուն զիրենք հօն,  
քիչ մը կազդաւրուելու համար ։ բայց ո՞վ էր լսողը ։  
անոնց պաղատանքներուն կը պատասխանուի խարա-  
զանի անդութ հարուածներով ։ Ծատնը տեղն ու-  
տեղը կը մեռնին հրացաներու ու խարազաններու  
հարուածներուն տակ ։ Դահիճներու վայրագ դէմքերը  
կը ստանային դժոխային փայլ մը, ամէն անդամ,  
երբ հայ մը, կ'իյնար անշնչացած իրենց սաքնրուն  
տակ ։

Թիւրքերն ու Զիւրատերը իրաւունք սատցած  
էին մեր մէջ մանելու աղատօբէն, իրենց ուզած  
ձեւով սպաննութեան փարձեր կատարելու համար մեր  
գրալ:

Մեր խուսքը Ակնի մէջ ոլ ունեցաւ բաւական կորուստ: Սպաննուածնորէս զառ կտիրն հարիւրաւոր ծանր վիրաւորնել ո: հիւանդներ, սրոնք փոխադրու անցան հիւանդանց . . .

ՏԵՐՈՐԻՆԱԿ ԱԹՐԴԱԹԻՔՈՒԹԻՒՆ ։ ։ ։

Համաձայն իսլամական կրօնի պատուիրաններուն, պէսք չէ դպիլ հիւանդի սը, հրբ ան զը գը պառաւը հասր զի՞ճակի սէջ։ Վէտք է եղեց լինալի ու առօդացնել զայն ու անկէ յիւազ միայն մտնացնել։

Տարագրութեան ճամբառն վրայ մենք շատ ան-  
դամ անսանք թէ, ի՞նչպէս մեզ յօշտառդ մարդակեր  
զաղանները անսօվոր փափկասրառթեամբ մը կը  
մօհենալին հրւանդի մը, ասոր հաց ու ջուր կը  
ճարէին ու զայս կազդուրելէ յետո, վերջ կայտային  
անօր կեանքին, դնդակսվ մը:

Ակնէն հազիւ երկու ժամանակն ճագրայ քալած  
էինք, երբ մեր դէմ ելտւ զիւրտ հրօսախումբ սւ

Խաղէն մինչև զլուկը զինուած, անք սախազուեցանք  
կանք առնել մեր հասած աելը:

Ոչ առաջ երթալ կարելի էր մեզ համար և ոչ ու  
ետ դառնալ:

Մեզմէ մաս մը առաջուն կանուխ ճամբայ գրին ։  
ու կտոկածը սկսաւ աանցել մեզ դարձեալ ։

Եփրատը կը հոսի մեր ձախ կողմէն, իսկ մեր  
աջ կողմը կը բարձրանան հսկալի տպառժներ։ Մենք  
կը բարձրանանք զառիվեր ու ցից ճամբով մը, քիւր-  
տերը կամաց կամաց կը սօտենան, մեզ հետ ընկերու-  
թող ոստիկան—զինուորներն անդամ կը սոսկան առ-  
նոնց երևոյթէն, վատնզը անխռուսափելի է։ Առ ու-  
ստրոսափ կը տիրէ առենուած

Կը դիմենք ոստիկան—զինուարներուն և հասց  
կընալ կ'ուզենք թէ ինչո՞ւ քի-քաերը կ'արգիւն  
ճամբաւն անցըք:

Անոնք կը յառաջանան ու կը հարցնեն քիւր-  
աերուն թէ ի՞նչ կ'ուզն։

— Պէտք է ազատ ձգել մեղ, որ մենք հայերը  
թալիենք ինչպէս որ կ'ուղենք, կը դատասխանեն  
հրօսակները :

ՄԵՆՔ ԿԵ ՌԿԵԲՆՔ ՔԹԼԵԼ

Մեզ ի՞նչ ճգած էին արդէն որ պիտի թալլէն  
հիմա, չոր հոգի մը ու պատառատան ցնցոտիսերէ  
զատ ոչինչ չօւնէինք: Համոզւած էինք որ թէ այդ  
հոգին և թէ սինչև խոկ այդ ցնցոտիսերը կալ թէ ուշ  
պիտի խուեին մեղմէ:

Ամէնքա ալ կը ստիգուինք կննու ալրոզ արքեր և  
տակ. Քիւրտերը կը խուզարկեն մեղ մէկիկ մէկիկ,  
խուզարկուողները կը շարունակեն իրենց ճայբառ:  
Ֆիշերը վրայ կը հասնի, բայց դեռ Քիւրտերը չն  
վերջացաւ թիրենց թալանի գործը, որ կը շարու-

նուկուի մինչև յաջօրդ առաւետ :

Եռասթբացին շրջապատուած զինուած քիւրտեարով, մեր կարաւանը կը յառաջանայ դարձեալ :

Կէսօր կ'ըլլալ, արևուն կիզիչ ճառագայթները կ'ալրեն մեր դէմքերը, շատերու ալրուած դէմքերուն վրայ վէրքեր բացուած էին :

Քանի մը ժամէն կը հասնինք անզ մը որ ջուր աւնէր և կը թուէր թէ ուխտափեղի մըն էր :

Ահա խոշօր ծառ մը, անոր հովանին ատկ, մատուոփ նման պղտիկ շէնք մը, որոն ամէն մէկ մասին վրայ կապուած էին հազար ու մէկ գոյներով քուրջի կաօրներ :

Մատուոփն քովէն կը վազէր առու մը, որուն վրայ խուժեցինք հազարաւոր ծարաւի ատրագիրներս, զովացնելու համար մեր պատկած շրթունքները :

Կարած գաւաթ մը իսկ չունէինք :

Եռներու նման, գետնին վրայ պառկած կը լակէինք ջուրը մեր լեզուին ծալրովը ու այդպէսով կը ջանայինք յագեցնել մեր ծարաւը :

Այսքանն ալ մեծ երջանկութիւն էր մեզ համար :

Օրհրով քալած էինք, բոլորովին ծարաւ, այժմ ջուր գտած էինք և մէյ մըն ալ չծարաւելու հասար, կարծես կ'աւզէինք խսել առուին ջուրը, ամբողջովին զան ցածքեցնելու առաջնան, ի՞նչ հոգ թէ ջուրին հետ մեր կազարդէն վար կը զրկէինք նաև աւազի հատիկները :

Ջուր ունէինք այժմ, բայց հա՞ց ուսկից գըտնել :

Ակնէն վերցուցած հացերնիւ հատած էր, իւժ բացանչինրին առած էին կէս օխտ հաց, երեք օր ուան համար :

Մեր շաւրջը չէինք գտներ կտնանընթիւն պն-

դամ, որով կարելի ըլլար լնցնել մեր դատարկ ստամօքները, ու անօթութիւնէ ուժապառ, չենք կընար քալել, կանդ կ'առնենք քանի մը վարկեան, յանկարծ գարշահօտաւթիւն մը կը խեղիչ սեզ, կը նայինք մեր շուրջը, ոչինչ չըրեար:

Բայց կը գուշակենք թէ մարդկային դիտկներու հոտն է որ լեցուց այդ ամայի վարը :

Սակայն օ՛ւր նետուած են խանոնք, եւ որոնց դիտկներն են արդեօք: Յանկարծ ձայներ կը լսենք մեր քալած ճամբուն ձախ կողմի սաօրերկրեայ, աւերտկի մը մէջէն: Բոլորս շփոթուած, նետուիլ կ'ու զենք հօն, սակայն հօն երթու կարենալու հասար, պէտք է իշնալ վարի տնդունդը, որ կը գանուէր եկրտափ կողքին:

Մեզմէ մէկ քանին յանգգնութիւնն ունեցան նետուիլ վար, բայց անմիջապէս վերադարձան, մահուան ատրափը դէսքերուն վրայ: Անոնք իրենց հնարերին արիւնին մէջ ներկուած գլխարկներ ու ձեռնափայտեր:

Մարսուազվ կը հաղարդեն մեզի թէ հօն մօրթուած են 300է աւելի սարդիկ, այբ թէ կին, թէ անօնցմէ ուստանք կիսամեռ էին, հոգեվարքի եղերտկան անքօսվ մը:

Մենք սուկացինք ու արիւնց սկսու ստոիլ, կարծես, մեր երակներուն մէջ:

Այժմ պարզ էր սեզ համար թէ որոնք էին մօրթուազները:

Անոնք մեզմէ մէկ քանի ժամ առաջ Ակնէն համբու գրուած մեր ատրագիր լնկերներն էին, որոնց հետք կը փնտէինք ճամբան ու չէինք գըտներ:

Անոնք բերուած էին մինչեւ հօն ու մօրթուած այդ գետնափար խռոչին մէջ: Այժմ մեզ դիտւու-

րողները, անկասկած, անոնց դահիճներն էին, որոնք գուցէ լողնած մարդ մարթելէ, մեզ հալածելով բաւականացան :

Սարսափով ու կակիծով կը հնատնանք արդ սպանդանօցէն :

Իրիկունը կը հասնինք գիւղ մը :

Նախապէս կը հրամայեն մեզ նստիլ գիւղին ճամբառն վրայ, բայց յեայ անյարմար կը համարեն մեզ հոն թողուլ ու. Կ'առաջնորդեն մեզ գիւղին սէջը, որպէս զի աւելի մօտ ըլլանք մեր դահիճներուն :

Դիւղին շուները կը հաջեն, բոլոր կենդանիները իրենց ուրսին ձայներով կը լեցնեն գիւղը : Քիւրտ գիւղացիները այր թէ կին, կը մօտենան մեզի ու կ'ուղեն դեղեցիկ ազշիկներ, զարդեղէն կը փնտան :

Դիշերը ի՞նչպէս անցնել :

Ոստիկան—զբնուարները ձգելով, ուտել խմելու, ոքէրժախ կ'որթան գիւղի աղաներուն առւները և սենք կը մանք գիւղացիներուն ձեռքը, անոնցմէ իւրաքանչիւրը բան մը կ'ըսէ մեզի. գիւղին պահպան շուները մեր վրայ կը յարձակէին կատաղօրէն, մեզ բզկաելու համար : Որո՞ւ գիմտաք. մօտի գիշեր է, առաղերը չես երեսը, երկնքին վրայ, որ ծածկուած է սենյակ ամպերով, կարծու մեր զլիսւն վրայ իյնալու համար : Դիւղին առւները, ծառերը, ամէն ինչ ատրօրինակ կը թօւի մեզ, ամէնքն ալ կարծիս պառը բաստ են լափելու մեզ :

Սոսկումը կը պատէ մեր աւերողջ էռութիւնը, կը պրկուին մեր չիզերը ու կը սպասնք մօր ճակատա- գրին:

Կէս գիշեր է: Յանկարծ կը լսենք ձայն մը, որ ճմայրի՝ կ, սալրի՝ կ կ'աղաղակէ :

Հայ օրիսրդի մը օգնութեան միջն է որ կը զնթէ մեզ :

Գլուխնիս կը բարձրացնենք, վախուլ կը դի- աենք մեր շուրջը. նստան ձայներ կը սկսին լսուին նաև ուրիշ կողմէ :

Քիւրտ գիւղացիներն են որ կ'առևանդեն հայ գեղաւիրները :

Անցուսինք այդ զարհուրելի գիշերն ալ, առանց վայրկեան մը քնանալ կարենալու :

Վերջսպէս առաւօտ կ'ըլլայ :

Մենք կը պատրոսառաւինք շարունակելու մեր ճամբան : Պստիկան—զինուարները դեռ չեն վերս- դարձած իրենց խրախճացարերէն, ուր անցուցած էին ամբողջ գիշերը զուարձանալու, գիւղին սեծերուն հետ, հայ գեղանի աղջիկներով :

## ԴԵՊԻ ԱՐԱԲԿԻՐ

Արեք հօրիզոնին վրայ բաւական բարձրանալէ յետու, կուգան ու կը հրամայեն մեզ քալչւլ: Մենք ճամբայ կ'ինանք քաշկատելով մեր առջերւն վրայ ծանրացած ու աղար մեր մարսինները :

Գիւղէ գիւղ, լեռնէ լեռ, ձորէ ձոր անցնելով, 15—20 օրուան անընդհատ ճամբորդութենէ մը յետու, կը հասնինք Արաբկիր:

Ակնէն շատ հեռու չէր Արաբկիր, կրնայինք հասնիլ 6—7 օրէն. սակայն ձգելու ուղիղ ճամբան մեզ կը քերին լեռնէ լեռ, ո ժամպառ ընելու համար մեզ :

Ամբողջ օր մէկ կամ առ առաւելն երկու ժամ- դադար ունէինք, սակայն ձգելու շուրջ, շատ ան- դամ ալ վաղել սատիկան—զինուարներու հարուածնե- րուն ատկ : հակառակ ատոր մէկ օրուան ճամբառ կը

կարէինք հինգ օրուան մէջ:

Անկտրելի է առանց հոգեկան սարսուարի վերայիշել որ անհնարին տանջանքները, որ մեր ամենօրուան կեանքը կը կազմէին այդ տաժանելի ճամբարութեան ընթացքին, իւրաքանչիւր օր նար զեհեր կը խէլ մեզմէ: Մէկ կոզմէ կը գործէին քիւրախն ու թիւրքին սուրն ու կացինք, միւս կոզմէ լոգնութիւնը, քաղցն ու ծարաւը: Օրտկան առնօւազն 25—30 հոգի զան կուտայինք:

Մեզսէ անոնք որ չէին կրնար մտգլցիլ զառիւ վերձրը կամ վազել իրենց ոտքերուն ատկ գոյացած գէշ վէրքերուն պատճառով, կը մնալին իրենց աեղերը, օրերով անօթի, ծարու խրեսուն ճառագայթներուն ատկ, հոն մեանելու կամ մեացուելու հասար:

Ահա լերջապէս Արտբկիր, որ իր սե ու պարիսպներով կը ցցուի մեր ազմէ:

Սրտատրով կը մօտենանք քւղաքին, ուր Ակնէն վերջ պիտի զանենք դարձեալ հայեր տակաւին թուզաւած իրենց առներուն մէջ:

Մենք բնազուրկներս բախտաւոր կը հասարէինք այն հայը որ իր առնէն ներս, իր պատահանին քովիկը կը կենայ առկաւին: Մեւք մոռցեր էինք ուլսու առնելը, դաւո, ընասնիք, ամէն բան. Մենք երջանիկ կը հասարէինք մեզի, եթէ թոյլ Դային որ օգառէինք պատի մը կամ ծասի մը ձգտծ շուքէն:

Բայց ատիկա իսկ շատ կը աեսնուէր մեզի:

Հաղիւ թէ սոք կը կոխենք Արտբկիր, յան կարծ կ'արդիլեն մեր մուտքը, վայրագ սոտիկաններու փահակ մը. խարազաններով կը մտնեն մեր մէջ, կը փախն մեր ճամբան դէպի լեռները, միշտ դէպի լեռները:

Արտբկիրի հայ բնակչութիւնը լոելով որ հայ աւրագիրներ կ'անցնին իրենց քաղաքէն, դուրս

կ'ելլեն իրենց առներէն ու կ'օւզեն մօտենալ մեր կտրաւանին:

Շատերը կը հարցնէին իրենց ազդականները:

Ոստիկանները կ'արգիլեն զանոնք:

Մենք նստած ենք քաղաքէն քիչ մը հեռաւ դաշտագետնի մը վրաւ:

Ժողովուրդը դարձեալ կը սկսի մօտենալ մեզի, բայց կապած սոտիկանները չեն ձգեր:

Ոստիկաններու այս անսիրա վերաբերմունքը յառաջ կը բերէ մեզ մօտենալ ուզող հաւերուն մէջ յուզում և ըմբուածւթիւն:

Հակառակ իջնող խարազանի հարօւածներուն, անոնք կը մօտենան իրենց ատրագիր ազդակիցներուն, ծանօթ թէ անծանօթ կը փաթթուին մեր վիզերուն, կ'ուզեն լալ ու ողբալ մեր սե ճակատագիրը:

Հօն՝ երզնկացի քանի մը կիներ ծննդաբերուն թիւն կ'աւնենան. ատրաբախս պղախիները կը ծնէին լեռներու և ձօրերու մէջ ու կը ձգուէին իրենց ծնած աեզզ, կերտկուր ըլլալու համար զաղաններու կամ գիշտափէ թայտններու:

Եթէ ծնող կինը առողջ է, դարձնալ կը շարունակէ իր ճամբան, հակառակ պարագային աեզզ ու աեզզ կը մնար:

Բոզմաթիւ էին այս աեսակ դէպիքեր: Հուեր կը փութան լաթի կաօրներ հասցնել ծննդաբերութիւն ունեցող կիներուն, անոնց մերկ մարսինները ծածկելու ու զանոնք ցուրտէն պատըսպարելու համար:

Հրւանդներուն կաթ, ջուր, ուտաւիթ կը բերեն, առանց քաշուելու հարօւածներէն:

Ոստնք կատազութիւնէն կը պօսան սոտիկաններուն երեսն ի վեր, ըսելով. «անտառուածներ», ըսնէ թոյլ պաէք մեզի զննելու մեր քպիքուն, պ-

նոնք մեր սրաբի համարներն են»։

Պատիկանները այդ լանդուգներուն կը սպառանոն թէ՝ վաղը, միւս օրը իրենք ալ պիտի նոյն վիճակին ենթարկուին, հետեւապէս աւելորդ է ցաւիլ եղածներուն վրայ։

Պատիկաններու այդ սպառնալիքներուն պէտք չկար, համազուելու համար թէ մեր ճակատադիրը վիրապահուած էր բոլոր թրքահայ մեր եղբայրներուն և քոյրերուն։ ամէս հայ գիտէր ասիկտ, հետեւաբար վախնալու պէտք չէր զգար այլաս։ Իսչ ալ ըլլար, թիւրքը վճառծ էր բնաշնչել հայ տարրը Թիւրքիու մէջ, տառը հաւազուած էին ամենքն ալ, թէ տարտագրուազները և թէ տակաւին մնացողները։

Կին մը, Հափիսիմէ անունով, բնիկ երգնկացի, բայց Արտկիր ասուսնացած, մեր մէշէն կը փնտէ իր մայրը, Քոյրը ու սէկ համարկ եղբայրը, Սոզեւան Անդիկեան։

Խեղճ կինը կը յաջողի գանել իր մայրը, Քոյրը հաւ իր եղբայրը որ չ'ըս—հինգ տեղէ վիրաւորուած ու արիւնլուայ վիճակի մէջ։ կինը կը փսթթուի իր վերաւոր եղբար վիշին, որ նուազայ կ'իւսու գետին։

Մենք կը շարունակենք մեր ճամբան։

Այլևս բաղաքը չէր երևար։

Մենք բաւսկան հեռացեր էինք խօսոր ճամբաներով։ վերջ ոլոյսին ատենները կը հօսնինք ձոր մը ուր կ'անցնենք գիւերը։

Արտկիրէն բաժնուելէն յետոյ կը քալենք օսրերով, շաբաթներով, տալով անհաջիւ զոհեր։

Վերջապէս կը հասնինք գնոհի մը եղերքը, ուր կը մնանք քանի մը օրեր։ գետին վրայ կը տեսնենք երկու խոշօր մակոյկներ, որոնցիզ պիտի անշնինք միւս եղբը, Կիւմիւշ Մատէնի լսուած անզը։

Հոն ձգեցինք բազմաթիւ մեռելներ։ Կը աեսնէինք ջուրին երեսը հուերու հաւերու դիակներ։

Անոնք, որ կը առասպէին հիւանդութեամբ, իրենց հանգիստը կը փնտէին ջրահեղ ըլլալուն մէջ։

Օրեր կ'անցնին բայց տարագիրներու հազիւ մէկ մասը կարելի կ'ըլլայ փոխադրել գետին միւս ափը։

Շատեր յուսահատօրէն գնաը կը նետուին ու կը խեղդուին։

Դրաս ունեցողները կաշառքովկը յաջողին լիցուիլ մակոյիկն մէջ և հասնիլ զգեաին ափը Կիւմիւշ Մատէնի։

Ողջ մնացողներէն շատերը, կօրոնցուցած էինք զիրար, որովհեաւ մինչեւ մտկոյէ հաօնիլ, ստիպուած էինք մանել գետը, որ կը հասնէր մինչեւ մեր վիզը, ու սպասել որ անցնելու կերթը մեզի գայ։

Շատ յոդնածներ, չկրնալով գիւմադրել հուանքի ուժին, կը քշուէին անկէ, անզած մըն ալ չվերագաւնալու պայմանով։

Մէկ սաօն ալ գետը անցնելէ յետոյ կ'առաջնորդուէին ուրիշ ճամբով։ Անոնք որ զես կը սպասեն գետը չանցած իրենց ազգականներուն, կը կօրոնցնեն առջեւն գացողներուն հետաքը։

Մեր կարաւանը բաժան բաժան կ'ըլլայ. ողջին կը կօրոնցնէ իր մայրը, կինը իր ամսամինը, Քոյրը իր եղբայրը։ Ալ կը մնանք իրարմէ հեռու, իրարմէ անտեղեակ։

Կիւմիւշ Մատէնի, գետի կողքին շինուած փոքրիկ և սիրուն քաղաք մըն է, հոն կը գտնուի փլած եկեղեցի մը, անոր շուրջը հին հայ թաղեր, ստիպու ոչ մէկ հայ գատնք հօն։ Կ'ըսուի թէ շատ տարիներ

առաջ հոն կար բաւական թիւսվ հայեր, զոր կը լըօ կայեն եկեղեցին ու առևները:

Կիւմիւշ Մատէնիէն լետոյ, վերջապէս կը հառա նինք Խարբերդ:

Մեզ կը հաւաքեն արտի մը մէջ, ուր կը զբու նենք մեզմէ առաջ հասնողները:

Հետգինաէ կը հասնին նաև մեղմէ յետոյ Կիւմիւշ Մատէնիէն եկողները, հոն կը սպասենք երեք օր:

Գը համախըմբուխն գետանցքէն բոլոր ուշ մաս ցողները:

Խարբերդ հասնելու առաջին օրը, թիւրք պէտիրն ու ազաները կը շրջապատեն մեզ ու մեզմէ խլել կ'ուղեն աղջիկները: Հայերը կը դիմադրեն առաջին օրը ու մէկ հատ խոկ չեն տար:

Բայց վրայ կը հասնի գիշերը ու քիւրաերը օդառւելով գիշերուան մութէն կը յաջողին յափշտաւ կել երեք աղջիկներ:

Երկրորդ օրը Խարբերդի գերմանական որբանոցին կողմէ կուգան քանի մը թիւրքեր և քանի մըն ալ գերմանացիներ ու կը հաւաքեն մօտ 300 որբեր, մանչ թէ աղջիկ:

Շատ փոքրիկ որբեր չկային, եփրաց նախապէս կլլած էր զանոնք, մնացած 10—15 արբեկանները կը տարուին գերմանական որբանոցները, մաս մըն ալ թիւրք վարժարանը:

Եւաոյ սեր վրայ կը թափին քաղաքին թիւրք արհեստաւորները, սրոնք կը զատեն մեղմէ 15—17 առ կան արհեստաւոր պատանիները:

20—30 կօշկակար, զերձտկ և հացազործ: Հայ արատանչները այս կերպով կ'ապաւինին թիւրքին զթութեան:

Երրորդ օրը հիւտնդանոցներու կողմէ կտոքեր

կը բերեն, մեր բոլոր հիւտնդանոց հիւանդանոց գումադրելու համար:

Հիւանդներու գումադրել կը վերջանալ մինչև կէսօք: Մնացածներուն դարձեալ երկերկու հաց կը բաժնեն ու կը հրամայեն կրկին համբայ ելլել:

— Ո՞ւր տանիլ կ'ուզեն մեզ այս անօրէնները, կը հարցնէ մեզմէ իւրաքանչիւրը յօւսահատ անհկութեամբ մը: Զէ՞ օր կ'ըսէին մեզի թէ մինչև Խարբերդ պիտի երթանք և ոչ աւելի:

Մեզմէ ոմանք չեն ուզեր այլես շարունակել ճանապարհը, բայց ոստիկաններու անօղօքս հարօւածները կը սախպեն զանոնք քաշել դէպի մահաշունչ անսասւզութիւնը:

Քանի մը ժամէն կը հասնինք անհանօթ գիւղ մը, ուր առաջին անգամ ըլլալով, կը մանեն մեր խումբին մէջ քիւրաեր, սրոնք կը զատեն ու կը հասցնեն մեղմէ 20—30ի չտփ աղամարդիկ՝ Կարինի գիւղացիներէն ու Երզնկացիներէն:

Թէ ո՞ւր կը տանիին զանոնք, ատիկա մեզնէ ոչ մէկը գիւղեր:

Անձկութեամբ կը գիւղնք ոստիկաններուն ու կը հարցնենք պատճառն ու նզատակը այդ բաժանման:

— Զինօւոր չէ մնացած, զանոնք կը սոնին իբրե զինօւոր, կը պատախանէ անոնցմէ մէկը:

— Արտ հնձելու կը տանին, կ'ըսէ ուրիշ մը:

— Նէնք շինելու կը տանին, կ'ըլլայ երբորդի մը պատճառիւնը:

Որո՞ւն հաւատալ: Աշխատանքի, հնձելո՞ւ թէ հնձուելու կ'երթալին մեր սիրելիներն ու հարազատները: Ատիկա զաղանիք էր մեզ համար:

Սեւ կասկածը կը լիկ սեր հոգին գիշերը մինչև լոյս: Լուսաբացին կը վերապառնան քիւրաւորը առանց

հայուս :

Այ դժուար չէ գուշակել գացողներուն վախ և ճանը : Անսնք ամենքն ալ յօշոտուած էին գաղանաւրոր:

Թիւրտերը ժանաբարմա չտվուշիին հրամանով կը մտնեն դարձեալ տորագիրներու բազմութեան մէջ, սէկիկ սէկիկ կը քննեն կիները ու աղամտրդիկը, հասկնալու համար թէ կա՞ն կանացի զգեստներով ծպառած աղամտրդիկ :

Կը բացուի անխնայ ծեծերու աեսարտն մը : Դլուխներ ու թեկեր կը փրառին լախաի ու ուրագի հարուածներուն աակի: Բոլոր ալբերը ասանց բացառութեան մինչև 14 ատրեկանները, թեկերը կապուած վիճակի մէջ կը ատանին Գանը - և անին ուղղութեամբ, գէպի ետ, լեռները, խոկ մեզ կիներուս կ'առաջնորդնն ձորի ճամբով, դէպի առաջ :

Կոկիծը, սասկութենէն կարծես շշմեցուցած եր մեր ուղեղը և մոռցած էինք թէ օ՞ւր ենք եւ ուր կ'երթանք. կը քէին մեզ անվերջ խարազանի հարսուածներով ուր որ ուղէին, անքան անասուններու պէս, մենք հաստկերպած էինք այլևս մեր ճակատագրին :

Թէ կը քալէինք և թէ ետևիս դարձած կը նայէինք աւն կոզի՛ը ուր կը սպասէին ձեռքերն ին կտպուած աղամտրդի՛ :

Անսնցմէ մէկը, որ հագած էր կանացի զբեռա, կ'ենթաբեռի զարհուրելի խօշատնգուամի :

Տեսարտնլ աղբաղարմ էր :

Հարաչար ծեծելէ յետոյ կտժինով կը մեղքեն թշուառ ատրդուն գլուխը. արիւնը գոտի պէս կը հոսի ճակաէն վար ու լեզուն կախուած դուրս չ'իշնայ բերնէն :

Թիւրբերը ալս կերպով կը կարծէին կատարաւ :

Ըլլալ իրենց պարտականութիւնը, իրենց փառիչանին հանդէպ:

Ատոր համար, արեան հօսէն գինովցած, վեր կը բարձրացնեն թրքական դրօշտկը, երեք անդամ պիտիշակը չօք հաշառ պոռալով :

Ա՛խ, ալդ թրքական դրօշը որ ատրիներու ծածանուած է արիւնի և մօխիրներու վրայ միայն...

Խարբերդէն 15 օր վերջը կը հասնինք Տէկրտնակերա :

Կինները միայն մնացոծ էին, որոնց էկ ամէն օր նոր զօներ կուտայինք :

Հինդ - վեց օր է, մնացոծ էինք ասանց հացի, ասանց զուրի: Բույց կոկիծը մեզի մոռցնել ասուած էր մեր անօթութիւնն ու ծարաւը :

Թիւրք սստիկան - զինուորները հոն կը լանձնեն մեզ քիւրտ աշխրապետին և քիւրտ սստիկան - զինուորներուն, ու իրենք ձի նստած կը վերադաշտանան :

Պահ մը կը սսռնանք մեր սիրելիներու մարտը թըռուելնուն կոկիծը ու կը սկսինք մտածել թէ ի՞նչ պիտի ըլլայ մեր ճակատագիրը: Այս վայրկեանէն յետոյ երբ ալ մեր պատուի, կնանքի ու մտհուան աէրերը կ'ըլլան քիւրտերը :

Հոդ, մէկ ժամ կը թողաւն մեզ Տիգրանակերտի մէջ, այս ու քաղաքէն զուրս գանուած զօրանոցին առջև:

Իրիկնագէմին քիւրտերը կը հրամայնն մեզ սաքի ելլել: Թէև յօդնաբեկ, բայց կը սահպաւինք հնագանդիլ ու կը ոկտինք քալել. այս անդամ մեզ կ'առաջնորդեն խիտ անասաններու մէջէն: Գիշերը զբար կը հասնի. մութ է, զիրար չենք անսներ, ծառ զբար կը հասնի. մութ է, զիրար չենք անսներ,

ուրբը ուրուականներու նժան կը ցցուին մնք դէմ զիշերուան թռնձր մութին սէջ: Մենք կը կօրսնցնենք մեր ճամբան ու ամրող զիշերը կը դեգերինք անտառներուն մէջ: Լուսաբացին հաղիւ երկու ժամ մնացած, մեզ կը տանին դաշտ մը, ծածկուած մասցառներով, որոնք կը ծածկեն մեր մերկ ու արիւնահօս ոտքերը:

Սակայն հակառակ մեր վախին, քիւրա սսախ կանները, զէթ երևութապէս, թիւրքերէն տւելի մեզս կը վարուին մեզ հետ. կը ցուցնէին թէ շատ կը ցաւէին մեր վիճակին վրայ: Ընդհանրապէս ջրաւէտ անդերէ կ'առաջնորդէին մեզ:

Տէին ձգեր օր ուրիշներ գտն ու կողոպտեն մեզ, զլխաւաբապէս անօր հասար օր մենք կամօվին կուտայինք մնք ունեցածը իրենց, լըրե վարձատարութիւն իրենց մեզ վերտերմունքին:

Տիգրանակերատէն ելած տաենիս ոչ մէկ բան չէինք կրցած գնել. անկէ ի վեր երեք օր քալած բայց դեռ հանդիպած չէինք ունէ գիւղի ուսկից կարելի ըլլար գէթ քիչ մը հաց ճարել:

Վերջապէս երեք օր յետոյ կը հասնինք ամայի դաշտագետին մը, ուր կը մնանք երկու օր: Հօն քիւրա ստիկանները կը յաջողին շրջակայ գիւղերէն հաց բերել ատլ և բաժնել մեզի, իւրաքանչիւրիս մէկ—երկու հաց:

Երկրորդ հանդիսաէ մը յետոյ ճամբայ կ'ելլենք անցնելով անծանօթ գիւղերէ, հանդիպելով Ասիաման յետոյ Սէվէրէք ուր կը մնանք մէկ գիշեր:

Սէվէրէքի մէջ ամենքս ալ կը բանուինք թանչ: Քիւհւանդաւթեամբ, օր կը ստօտկանալ օրէ օր: Քալելու բացարհակապէս անկարօզ հիւանդները կը ձգուին Սէվէրէկ, իսկ միւսներս կը չարունտկենք մեր ճամբան, ֆանի մը օրէն կը հասնինք թիւրքա, ուր

կը թիւմէն մեզ հազգալին լի անչ կոչուած ախուի մը մէջ: Երեք օրուած ընթացքին մեզսէ շտանքը կը մեռնին հօն թանչքէ, որ չ'որհիւ մեր քաշած ասապանքին մահացու կը դառնար:

Մեզմէ յետոյ Ուրփա կը հասնին Արտքիրի և Տիգրանատկերախ հայ ատրագիրները, որոնք նոյնպէս կը թիւմուին հազգալին խանա կոչուած ալս մեռելատան մէջ, մինչև դուռը: Հիւանդութիւնը օրական առնուազն 8—10 հոգի կը տանէր մեզ մէ:

Մեռելները կիները մըալին կրնան ատանիլ մինչև գերեզմանտառուն, որ կը գանուէր քաղաքէն դուրս և ատկաւին անկէ հեռու:

«Ազգալին խանախն մէջ մեզի կ'այցելէին երկար զգուներ հագած և կտպոյտ ու կտրմիր ծառերով զլխարկներ դրած մարդիկ, որոնց հայկական դիւազիծին, հայերէն խօսակցութեան և մեր մասին ցայց տուած գուրգուրուած վերտերմունքին հակառակ, մենք անոնց ատրազներէն կը կասկածինք անոնց հայ ըլլալու մասին ու կը զգուշանանք անոնց բռու մը բխուիլի:

Հակառակ մեր այս զգուշութեան, անոնք կը շարունակեն դարձեալ հետաքրքրուիլ ճանապարհի մեր կեանքավ, անզեկութիւններ կ'ուզեն, մեզմէ, կը տիրին մեր պատմածներէն ու կը հեռանան: Նուն օրերը Գրիգոր Զօրբագ և Վարդգէսն ալ Ուրփա կը ընրուին ու կը բանարկուին:

Ուրփացիները կը ստրափին իրենց աեսածներէն ու լսածներէն: Յօւսահատ ճիգեր կը թափին ու դիմումներ կ'ընեն ասոր անօր, որպէս զի իրենք ալ չսատնուին մեր վիճակին: Անոնք հեռուէն հեռու և ծածկաբար կ'օշնեն մեզի, պահապան սասիկոն զինքուրները կաշտանելով, անոնցմէ շատեր իրեւ թիւրք մէզի կ'այցելն: ազատ հսկաչածկ օբյեկտներով չ'ոյ և

Թիւրք տարազներու սիօրինակութենէն:

Հրաման կը տրուի վերջաշէս քչել մեղ Ռւրա Փայէն: Մենք միահամուռ կը դիմագրենք ու չենք շարժիր աեղերնէս: Ոստիկանները կը խարազանեն մեզ անգթօրէն, բայց մենք ականջ չենք կախեր մեր կրտծ ցաւին ու կը պառկինք քարերուն վրու, իբրև քալելու անկարող հիւանդներ:

Այսպէս կ'անցնի քոնի մը օր: Մեզսէ շատեր մեռել ատանելու պատրուակին ատկ, կը յաջողին դռւրս ելլել ապդալին խանա կոչուած դժոխքէն, անգամ մըն ու չվերադառնալու պայմանով: Այդպիսիները կը պահուին հայ առաներու մէջ: Միակ փրկութեան միջոցն էր ասիկա:

Դիւրին չէր սակայն մեռել իը ձեռք ձգել: մէկ մեռելը կը առանէին չորս կիներ, օրոնցմէ հազիւ երկութք կը յաջողին փախչիլ, իսկ միւս երկութք կը բռնուէին ու նորէն կ'առաջնորդուէին ապդալին հանուը:

Այս առջերը գրողն ալ կ'օրսչէ ազատուիլ այդ անիծեալ շնչեն բայց քայքայուած առօղջութիւնս կը վախցնէ զիս արդ վճառկան քոյլն առնելու:

Սակայն չէ՞ օր հօն մնալով ոլ պիտի մեռնիմ սէկ-երկու օրէն, ինչպէս կը մեռնին ամէն օր քովա գանուողները:

Ուստի, ամէն բան աչքս առնելով կը վճռեմ անպայման ազատուիլ:

## ԱԶԱՏԱՐԱՐ ՄԵՌԵԼՆԵՐԸ

Երբ հաստնք Ռւրֆա, Առաջնորդը դեռ հօն էր, կը խորհիմ դիմել իրեն և իր միջոց պազարու բախտակից համերկրացիներուս մնացած բնկարները:

Գիշերը վրայ կը հասնի. մինչև առաւոս կը առնջեմ միտքս փախուստի միջացներ դանելու համար: Կէս գիշերին կը մեռնի քովս հիւանդ պառկած փիրզեկնաններու աղջիկը, Խասիկը, սարմինս կը դողայ մահուան սարսուաէն. զաղը մեռնելու կարգը իմս է, որովհեաւ ես ալ մըննոյն հիւանդութենէն վարակուած էի, որով կը մեռնէին ամէն օր քավս եղողները:

Խասիկին դիմակը մէկէն աներւութեցաւ մէջ. ահղէն Քովիս կիներէն մէկ երկութք կարծես թէ յափշտակեցին իրենց ազատարար այդ մեռելը. ես ալ օւղեցի օգտուիլ նման առիթէ մը, ու աէր եզար իս կարգին, Կարնեցի մնաած կնօջ մը դիմակին:

Եւ օրովհեաւ երիտասարդ կիներու արդիւուած էր մեռել ատնիլ, սափուեցայ հագնիլ ծերո-կ կնօջ մը զգեստներ ու պառսւի մը պէս աքալով, փքալով ու սերուս վրայ ասի մեռելին դազաղը: Ինծի կ'ընկերանային երեք ծերուկ կիներ ալ:

Բայց հազիւ թէ մեռելը դուրս կը հանենք, 15 ասրեկան սեռած աղջիկ մըն ալ կը նետեն նօյն դագաղին սէջ. հիւանդութենէ ուժապատա, ծունկերու կը կթոաին, շունչս կը կարի, բայց կը հաւաքէր վերջին կորոծ ու կ'աշխատիմ դուրս նետել ոաքս այդ գեհնէն, գէթ քանի մը վայրկեան ազատ ո՛ւ շնչելու ու այնպէս մեռնելու համար:

Վերջապէս կը հեռանանք ապդալին խանէն

ու կ'ուղղուինք գերեզմանառաւն:

Հազիւ դադազը վար կը դնենք մեր օւսերէն ,  
երբ մեզմէ քիչ անդին սստիկան զինօւօրներ քանի  
մը կիներ ծեծելով կ'առաջնօրդեն դարձեալ դէպի  
«ազգային խան»: Անմիջապէս կը նետես ինքինքս  
զերեզսանոցի ճամբուն վրայ գանուող թուփի մը  
եղերքը ու կը պառկիմ ծառերուն առկ:

Ոստիկանները կը սատենան ինծի, սաքով կը  
զարնեն ու կը հրաշակեն զիս: Սուտ մեռել ձևացած,  
ձայն չեմ առար:

Մեռած է, կ'ըսէ մէկը: Դեռ հօգի ունի, չէ  
սատկած, վրայ կը բերէ երկրորդը:

Կը ձգեն ու կը հեռանան ուրիշներ որոշելու  
համար: Կը փութաս օգառուիլ առիթէն ու կը մանեմ  
դէպի Ուրֆուրի հայ եկեղեցին առանող նեղ վազոց մը:

Երբեմն հիւտնդ կը ձեռնաս, երբեմն մօւրա-  
սիկի երևոյթ կ'առնես, ազատուելու համար ճամբան  
հանդիպող քիւրաներէն: Կը մօւենած անսոնց իբրեւ  
զնչուհի ձեռք կ'երկարեմ իւնց, սղորմութիւն խնդրե-  
լու համար: Անսոնցմէ մէկը առանոց մը կը նետէ  
ինծի, ուրիշ սը գաւազանի հարուած մը կուտայ ու-  
սիս:

Հակառակ այս դժուարութիւններուն, սակայն,  
կը յաջողիմ հասնիլ հայկական թաղը ու կը նետեմ  
ինքինքս, բարի հայ պառաւի մը առնը: Կաթիլ սը  
յուր կը խնդրես իրմէ զովացնելու համար պապտկած  
լեզուս:

Խնդիրքս կը կառարուի անմիջապէս:

Բարի կինը ներս կ'առնէ հալուծական թշուառու  
և սալրական գուրգուրանքով կը խնամէ զիս, անոր  
համար մանաւանդ որ շատ կը նմանիմ եղեր իր մե-  
ռած աղջկան:

Այլևս ազատուած կը նկատեմ ինքինքս:

Պէտք էր մտածել նաև հազգաւին խանցին մէջ աղ-  
ուայտող ընկերուհիներուս սասին:

Երկու օր յետոյ կ'օրոշեմ դիմալ Առաջնօրդին.  
ալդ նպասակով դուրս կ'ելլեմ ապաստանարւնէս ու  
կ'օւղղեմ քայլերս դէպի հայոց առաջնօրդարան:

Սակայն կէս ճամբան կ'իւտանաւ թէ առաջնօր-  
դարանը գոցուած է, ու տռաջնօրդը բանտարկուած:

Տուն կը դառնամ, կը հետաքրքրուիմ առաջ-  
նօրդին բանարկութեան պատճ սաներու մասին ու  
կը հասկնամ թէ, հայ առաջնօրդը բանտարկուած է  
անօր համար, որ չէ ուզած սարադրել կառավարչին  
Պալիս զրկած հետազիրը, որով կը հերքուէր Զօհրապի  
և Վարդգէսի Ուրփա հասնիլը:

Մինչդեռ ճշմարտութիւնը այն էր որ Զօհրապ  
և Վարդգէս հասած էին Ո րփա և չարաչար մտհով  
սպաննուած քաղաքէն քանի մը ժամ հեռու:

Հայ կղնրականին այդ յանդուզն մերժումը,  
շատ ծանր կուգայ Ուրփալի կառավարչին, որ հանել  
կուտայ զայն բանաէն ու երկու հայ քահանաներու  
հետ կը զրկէ հօն, ուր շատերը գոցած և վերագոր-  
ծած չէին անզամ մըն ալ...

Կը յուսահատախս, ծանօթ չեմ քաղաքին, որ-  
պէս զի ուրիշի մը միջայով կարողանամ օգնել առ-  
բագիր ընկերներուս:

Յանկարծ կ'իմանած թէ եկեղեցին գուուշ շատ  
մը հաւեր բերուած են, կը փութամ երթալ հօն:

Կը գանեմ իս ճանապարհի ընկերուհիներուս  
մէկ մասը: Կը հարցնեմ իւնց թէ ի՞նչպէս կարողա-  
ցան աղատառիլ:

Անսոնցմէ օմանք կրցած էին խոյս առև հազ-  
գային խանցէն կաշառքով, օմանք թրքուհի Հչար-  
շաֆաններով ծպառուած, ուրիշներ ալ Ուրփարի աղա-  
տարզու զգեստները հագած:

Ուրֆացի հայ կիները ազգասիրական ոգիով տոգորուած կը շրջապատեն զանօնք. զգեստ, ուտելիք կը հասցնեն անօնց. հիւանդներուն դեղ կը բերեն. Քանիներ ալ կ'առնեն իրենց առւները, հոն խնամելու համար զանոնք:

Անմուանալի պիտի ըլլայ մեզ համար Ուրֆայի հայերու առք վերաբերումը հայ առրազբեալներուս հանդէպ: Իւրաքանչիւր հայ ընտանիք կը բան ալ իր գուռը հայ կնօշ մը, հայ աղջկան մը առջև, զոր կ'առնեն, կը լուան, կը մաքրեն կը պառկեցնեն մաքուր անկողինի սէջ ու կը գորդուրան անօնց վրայ, իրենց հարազառ զաւակներուն պէս:

Ուրֆա կը հասնին հետզհետէ հայութեան միացած բեկորները:

Հեն կը միանք մօտաւորապէս երկու ամիս:

Ուրֆայի մէջ ալ կը պայթի վերջապէս արիւնուա փաթորիկը, օրուն զայ կ'երթան 150—300 ռեզացի հայեր:

Մօւնեաթիկներ կը պոռան ամէն օր, թէ օր տան մէջ ազսորուած հայ սը գոնուի, պիտի այրուի ամբողջովին:

Ուրֆայի ջորդէն յետոյ, կը հաւաքեն ոչ ահազացի բոլոր առաջիները:

Աւելորդ կը գանենք ապաստանիլ ունէ առւն, որովհետեւ պարզ էր ալլաս թէ Ուրֆացիներն ալ քիչ ատենէն պիտի ժամանուին մեր վիճակին:

Ասենք ալ կը հաւաքուինք կրկին եկեղեցին դուռը, ուրկէ կ'առաջնորդեն մեղ առզդային խանօը, ոքմէ բաժնուած էինք երկու ամիս առաջ:

Իսչե՞ր կը յիշեցնէր մեզ ալդ անիծեալ առա առասուց, որուն արագաքին աեսքն անդամ բաւական էր առկուծ աղջելու համար:

Հօս կ'անցնենք զիշեր մը լաց ու արցունքով:

Հօւսաթացին սստիկան—զինուորները իրենց դաժան գէմքերով գարձեալ կը ցցուին մեր առջեւ:

Երկու ամսուան ընթացքին գրեթէ մուցեր էինք անօնց գազանային կերպարանքները, որոնք առաջին վայրկեանին իսկ վերակենդանացուցին մեր յիշողութեան մէջ, Նրզնկայէն մինչև Ուրֆա քաշան մեր բոլոր առապանքները:

Սստիկան զինուորները կը սկսին պատրաստել իրենց ձինքը, մեր սրտերը ուժգնորէն կը բարսիսն. կը սպասինք հրամանի:

Այս անդամ բացարձակ յուսահատութեամբ կը յանձնուինք մահուան:

Երկու ամսուի հանգիստէն յետոյ չտո ծանր կուգայ մեղի կրկին համբորդել: Բայց ի՞նչ կրնանք ընել, հրամանը անդասնալի էր, սենք սահպուած էինք ենթարկուիլ անօր:

Դուրս կը հանեն մեզ առզդային խանօէն ու կը թոգուն արևին առաջ երկու երեք ժամ, սինչև որ հաւաքուին բոլորը եւ մեզմէ մէկը ետ մնալով չտառափի:

Ժամը 11ին ճամբայ կը հանեն մեզ:

Կ'ըսեն մեզի թէ շուասվ պիտի հասնինք Ռաքա, որ հազիւ 5—6 ժամ ունու է Ուրֆային ու անզէ անդին չպիտի անցնինք:

Այդ յոյսով կը սկսինք քալել:

Գիշեւը վրայ կը հասնի, բայց լուսնին աղօտ լոյսը կը լուսաւորէ մեր ճամբան:

Կէս զիշերը անցած կը հասնինք զիւզ մը, ուր շուները մեր վրայ կը թափին տէրերէն աւելի կատշած: Մենք անգան սը հատնելէ վերջ, եռապահէնց զած: Էինք դարձեալ Արտեկիրի, Ակնի և Տիշրանառած էինք դարձեալ հայերով, զոր խառնուած էին կերտի առարթախա հայերով:

մեր կարաւանին:

Դիւղին ժողովուրդը շուներու հաջոցէն արթընդած՝ դուրս կը թափի զինուած կացիննե բօվ սուրերով, ուրագներով, ու վայրազօրէն կը յարձակի մեր վրայ: Սարսափահար կը փախչինք ասդին անոդին, կը պահուըտինք ցորենի արտերուն սէջ, քանի մը ժամ, մինչև որ քիչ մը հանդարաժի սէջանզը: Ու դուրս կը նետենք մեղ այդ անիծեալ զիւղէն, մեզմէ շատերը կօրսնցուցած, սպաննուած կամ առեւանցուած:

Կը քալենք զիշերը մինչև լոյս, լուսադէմին կը հասնինք բնակութենէ հեռու դաշտ մը, ուր կը մնանք ամբողջ օր սը կիզիչ արեւուն տակ:

Կը տառապինք ծարաւէ:

Կտաղոծ կենդանիներու պէս կը խածնենք մեր լեզուն, թուք զայտցնելու համար հոն, անդիմադրելի ու ծարաւէն մզուած լեզուի ծայրով կը ծծնէ յաճախ մեր գէմքէն վազող քրտինքի աղի կաթիւները:

Երկու ժամ յետոյ կարաւանը կը շարժի դարձ, եալ ու կը քալենք օրերով, շաբաթներով: Երեսուն երեք օր յետոյ կը հասնինք Ախչէ—Գոլէ ըսուած երկաթուղային կայտանը: Մեղմէ օմանք կը փորձնն փախչիլ, սակայն հւկողութիւնը այնքան խիստ է որ ճանճ մ'իսկ չկրնար շարժիլ իր առջէն:

Վերջապէս մեղ կ'առաջնօրդեն պանդոկ սզ, ուր զիւղացիները մեզի մտծուն և հաց կը ծախեն, դրամ ունեցողները կ'առնեն, իսկ զրկուածները անոնց փշտնքներով կամ միայն ջուրով կը կշտանան:

Դիշերը վրայ կը հասնի, մեզմէ իւրաքանչիւրը յոզնած կ'իյնայ գետին քնանալու. հազիւ քառարդ ժամ հանգիստ մը կ'ունենանք, հրացաններու որուաց ահ ու դոզի կը սահնէ մեղ: Դուրսէն կը պուան:

— Յանձնուեցէ՛ք, ապա թէ ոչ ձեզմէ մէկ հոգի իսկ չպիտի ձգենք այս իրիկուն:

Ոսական զինուորները ցուցի համուր կը փորձն մեղ պաշտպանել և ահա իւենք ներօչն ու արտըները դուրսէն կը լոկուն կը ակեկել: Շկարւը կը անէ քանի մը ժամ:

Յարձակող՝ երը պանդոկի պատերէն վար կը թափին, կը կօտրեն դուռը ու կը խօսիւն պանդոկէն ներս:

Աննկարազբելի խուճապ և իրարանցում մը ծայր կուտայ, մեր մէջ: Ամէն մարդ ինքինքը դուրս նետելու համար կը կօխկատէ աւելի տկարները, զըլուխները իրարու և պատերուն կը զարնուին: օգնութեան սրակեղեք աղազակները քարերն լանդամ կը լացնեն: Գիշերուան խւաւարը ալ աւելի կը սահսկածնէր անսարանին անաւորութիւնը: Երկաթէ լախարու անագոշոյն հարուածներուն ատկ կ'իյնած մեզմէ շատերը:

Լոյսը կը բացուի վերջապէս ու ողջ մնացող ներս կը գանենք ինքինքնիս գիւկներու վրայ նստած կամ տնօնց կողքին պառկած:

Մեր չուրջը կը անսնենք բազմաթիւ ծանօթ ու անծանօթ մարդոց գիւկները, շատերը զոհ որաք խուժանին դուրսէն արձակած զնդակներուն, ուրիշներ նզուած ուագերու տակ խուճապի մտանուած թշուառ զաներուն:

Յաջորդ տոտուն կը շարունակենք մեր ճամբան: Զօրս օր յետոյ կը հասնինք մաքքայի մօտ գիւղ սը, գետի եղերքը, օրու ջուրը մինչև մեր վլզը կը բարձրանար:

Մեղ կը կրամայեն անցնիլ գետին զիմացի եղբը: Հրաժանն կը կատարուի իսկուն:

Հան կը գիշերենք:

Հուստբացին կուշառկուռ կը խմենք զետին  
ջուրէն, որուն մէջ տեսանք շատ մը կիներու դիակ-  
ներ զարհուրելի դէմքերով:

Անոնցաէ ուտնք սեցած էին, ուրիշներ թեւեր  
չունէին:

Սօսկումով կը դիտէինք այս բոլորը ու կը  
խմէինք այն ջուրը, որուն կաթիլները կը պարունա-  
կէին իրենց պատիւը փրկելու համար ջուրը նետուող  
հայ կնոջ մարմին նշխարները: Մենք կը հաղորդը-  
ուէինք մեր նահատակ քոյրերու արդ նշխարներով ու  
կը արամադրուէինք անոնց պէս հերսուրար մեռ-  
նելու:

Շարունակելով մեր համբան, կը մօտենանք  
մաքքաի, ուր պիտի ըլլար վերջին կալանը: Այդ-  
պէս խօսացած էին զերի վարօգները Ուրիսցի մէջ.  
սակայն հազիւ կը մօտենանք քաղաքին, կը կեցնեն  
մեզ յանկարծ և ահա հեռուէն կը անսնենք ձրաւոր  
զինուոր մը որ դէպի մեզ կը յառաջանայ ու կ'իմացը-  
նէ ոստիկան զինուարնեցուն չսացնել մեզ Խաքքա.  
կը հարցուի պատճուը. էկառավարութիւնը զրկած է  
զինք իմացնելու որ քաղաքը արդէն լեցուած է ան-  
դէն հայ ասրագիրներով ու մէկ հոգիի իսկ անզ  
մետացած, այս կ'ըլլայ ձիաւորին պատասխանը:

Ոստիկանները ասդին անդին կը քշեն մեզ.  
իրենք ալ չեն գիտեր թէ ուր առնին մեզ, վերջագէտ  
կը հասնինք գիւղ մը ուժասպառ և սովոհար, օրերով  
քալած էինք առանց ուեէ բռն ուտելու:

Մեզմէ մէկ քանիներ կը անսնեն աստկած ուղա-  
մը, զոր կը յօշուեն զիշատիչ ագռաւներու պէս: Ես  
աչքովս տեսայ ալս բոլորը, անսայ թէ ի՞նչպէս  
կմախացած այդ թշուառները իրենց ակռաներով կը  
բզկատէին ուղարկն չօրցած միսերը, օրուն հատէն իսկ  
կը խեղդուէր:

Դիւղին քնակիչները սարսափէ կ'աղդէին մեզի  
իրենց արտաքին երեսյթով անգամ գլուխնե-  
րուն վրայ ցըսւած մազերը, ականջներէն ու քիթե-  
րէն կախուած օղերը, անոնց վայրենի ու յօշոսազ  
նայուածքը բաւական էին համզելու մեզ, թէ մենք  
կը գտնուէինք մարդակեր գաղաներու առջև, որոնց  
մանկերէն ազօտելու մ'չ մէկ յուս կրնալինք ունե-  
նալ:

Իրիկունը վրայ կը հասնի:

Մեր կարուանին վրայ կը խօսմեն գիւղացիները  
զինուած սուրերով ու թուրերով, կը կօղոպահն մէզ,  
մինչեւ մեր վրայի շապիկը, թէև արդէն ոչինչ չէր  
մնացած շատերուն քով:

Սակայն կարելի ըւլլալով մաւթին մէջ զանտ-  
գանել, շատերը քաւութեան նօխազներ կը դառնան  
Արաբէիրտի, Տիղրանակերացի և Ակնցի հայերու փա-  
խորէն, օրոնք վերջէն միացած ըլլալով մեր կարա-  
ւանին դեռ ունէին իրենց հետ արտեներու յափշտա-  
կիչ ախորդակը գրգռող բեռնիր:

Ու ասոնք դեռ ոչինչ էին, այս բոլորին կը  
յաջորդէր ոնիրներու ամենէն սարսափելիները:

Յափշտակիչները երբ կը համսպուին թէ առնե-  
մէք բռն մը չէ մնացած մեր քով, կը քաշօւէին սեզմէ  
ով որ գեղնեցիկ էր, կամ բերնին մէջ ունէր սոկի  
ականներ:

Արաբները 5—10 հոգիով կը պառկեցնեն մեր  
աչքին տաշն հայ կին մը, կը ձեղքեն անոր փորը,  
դուրս կը քաշեն ազիքները ու մէկիկ մէկիկ ձեռքէ  
կ'անցնեն զանօնք, յուռալով որ զոհին ազիքներէն  
ոոկիներ պիտի հօսին:

Անդին գետին պառկեցուցած են ուրիշ կին մը:  
որ բերնին մէջ ունի սոկի ականներ, աքցաններով

կոմ ուրագներով կը հանեն կամ կը կօտքեն թշուառ  
կնօք ակուները:

Այս գործողոնթիւնը կը շարունակուի մինչեւ  
յաջորդ օրը, աեզի տալու համար ալ աւելի աներևա-  
հայելի և գործողութեան մը, որուն յիշո-  
ղութիւնն իսկ կը ճալէ սիրաս ու. կը լքանդէ ամբողջ  
էութիւնս:

Կարելի՞ է սիթէ առանց հոգեկան գալարում-  
ներու վերյէշել այն եղերական աեւարտնը, զոր տե-  
սան իս սեփական աշքերս: Ես աեսայ թէ ինչպէս  
դահիճները փոսերու մէջ հաւաքեցին հայ կիները ու  
օրիորդները և անոնց վրանին յարդ լիցնելով վառե-  
ցին զանոնք ողջ ողջ: Ես աեսայ թէ ինչպէս այդ  
մարտիրասները կը ցատկատէին լավլիզող բոցերուն  
մէջ ու գուրս նետուիլ կ'աշխատէին կրակէն, բայց  
չէին կրնար:

Ինչպէս հալութեան և մարդկութեան քըսամ-  
նելի դահիճնեցը փոսին շուրջ հաւաքունք կը մաղէին  
անոնց փոշիները յաւսալով որ հալած սոկիի կատաներ  
պիտի գանեն ալրուսդ զոհներու անքւններէն:

Այս տհաւար տհաւարանին առջեւ մարած, ի խենդի  
պէս պոռալ սկսեցի մոռնալով վախը որ միեւնոյն  
հակատագրին ես ալ կրնաս ենթարկուիլ: Հոգեկան  
ոյլ անլուք ողբերգութիւնը քաղաքակիրթ բարդ-  
կութեան ցուցագրելու համար կը կանչէի բարձրտ-  
ձայն հայ գրչի վարպետներու և մեծ արուեստագէտ-  
ներու հոգիները, յուսալով որ անոնք պիտի լւեն  
իս ճիչերը և պիտի դիտեն պատմելու արար աշխարհի  
այն զոր ոչ մէկ ազգ տեսաւ և լսեց երկրին վրայ:

Մեզմէ շատեր ապաստանած են գիւղին զանա-  
զան անկիւնները, ուրիշներ սարսափէն խելադարած  
կը փափէին, աղեկառու ճիշերով, իրենց մօրթը ա-  
զատելու համար:

Այդ գիշերուան մէջ մեզմէ 600 հոգիի չափ  
մնացած էին վլաստակներուն առակ:

Կրկին հրաժան կը տրուի շարունակելու մեր  
հանապարհը: Քանի մը օր չարունակի կ'առաջնորդեն  
մեզ գեաք մը եղերքէն, գիշերը սինչեւ լուս գետին  
սէկ կողմէն սիւը կ'անցնեն մեզ:

Ճշնամին եկաւ ըսելով, արար գիւղացիները  
ուստիկան—զինուորներու հետ միացած կը հրաժանն  
սեզ քանի մը անգամ անցնիլ գետը: Այսպէս ափէ  
ափ անցնելով կուտանք անհամար զոհներ, և մնա-  
ցածներս կը շարունակենք ճանապարհը դէպի Սարդա:

Գեաք կը բաժնէր մեզ Սարդայէն, սակաւն  
պէտք էր անցնիլ զայն: Զուրը շատ խորունկ էր,  
սակոյներ կային, օրոնք կրնային գիւրացնել յեր  
անցքը, սակայն քանի քանի մազոյկներ յուրին մէջ  
ընկրածեցին իրենց վրայ նստած ապագիրներով:

Վերջապէս Սարդա հասանք: Հոն կը գտնուէին  
շատ սը Զէթունցի ապագիրներ, օրոնց մէջ կալին  
այր մարդկէկ: Կը գիշերներ բացեղեայ աել սը:

Վրանիս թաց, յոգնած ու ջարդուած կ'սկսինք  
գողալ գիշերուան ցուրտէն: Զէթունցի այր սարդիկ  
մեզ առջնելու համար վայր կը ճարեն մօտակայ  
անտառներէն ու կը վատեն: Առաւեն կառավարութեան  
կողմէ խաշտծ ցօրենի հատիկ կը բաժնէր մեզի:

Նախապէս հոն աքսորուած տարագիր հայերը,  
որոնք բաւական լաւ դիրք էր շինած էին Սարդաի  
մէջ, լաւ կը նային մեզի:

Գիւղին կառավարիչն ալ լու վերաբերու ու-  
նեցաւ մեզ հանդէպ:

Գիւղին միւտիրը ըստ երևոյթին բարի մարդ  
աըս էր: Ան կը հրաւայէր Զէթունցի աղածարդոց  
ուտելիք և փայտ ճարել աեզի համար:

Ոչ մէկս անօթաւթիւն գ'ըզգալինք, աննքս ու

մեր սիրելիները կորանցաւցած, կլտացեր էինք ցաւէն,  
կշատեր էինք զուլուժի աշխարհէն. կշատեր ամ-  
բողջ մարդկութենէն և մինչև իսկ մեր կետնքէն:

Երկու օր կը մնանք Սարզա. Զէյթունցիներու  
թելագրանքով կը դիւնք սիւտիրին, հրաման առ-  
նձլու հաժար օր մեզի ընկերանան Զէյթունցի ազա-  
ւարդիկ մինչև մեր երթալիք վայրը. **Տէր—Էլ—Զօր:**

Միւտիրը թէև չմարժեր, բայց պաշտօնապէս ալ  
հրաման չի տար: Զէյթունցիները միւտիրին թուլու-  
թենէն օգտաւելով, լուր զատան մեզի ճամբայ ելլե-  
լու, խօսատանալով օր իրենք պիտի հասնին: մեր ե-  
տեն: Երկրորդ օրը ճամբայ կը հանեն սեզ:

Մենք, հիւանդ ու ջարդուած, չենք կրնար  
շարունակել մնր ճամբան ու կը մնանք անտառներուն  
մէջ:

Յաջորդ օրը մեր ետեն կը հասնին մեր հայ  
եզրայրները ու իրենց ձիերուն վրայ կը դնեն մեր  
հիւտ դները ու յագնածները:

Այսպէս քանի մը օրուան համեմատաբար հանս  
գիստ և ապահով ճամբորդութենէ մը ինտոյ կը հաս-  
նինք **Տէր—Էլ—Զօր:**

Թաղաքի միւթէստրիֆին հրամանով կը տանին  
մեզ քաղաքէն կէս ժամ հեռու տեղ մը ուր կային  
մեզսէ առաջ հասնող առըազիր հալիքու 150 վը աններ:

Եօթը ամիս արիւնոտ ու արհաւրալից ճաս-  
քորդութենէ մը յետոյ կը հասնինք վերջապէս այն  
վայրը, ուր ապրեցաւ այս առջերը քըուզը սուրէ եւ  
հուրէ ազտառն իր շատ մը դժբախտ ազգակիցներու  
հետ, տարող 4 տարի զգալով մեր հօգիրս մէջ բո-  
վանդակ տանջանքը մեր ցնզին, օր սակայն մէշտ մեծ  
մնաց իր ցաւին չտփ և կրցաւ կաւրծք առլ ու հոյա-  
կերտել իր անկտիսութենք, իր արիւնով թրջած  
հողին վրայ:

Փառք անօր զոհաբերութեան և դիւցողնական  
ճիզերուն:

Գ Ե Ր Ձ



8. ԿՈՅՏԻ ՀԱՅԱՍՏԱՆ  
ԴՕՎՐՈՒՄ ԿԱՐԵՎՈՒՄ  
ՀՈՅՈՒՄ ԿԱՐԵՎՈՒՄ

ՀՀ Ազգային գրադարան



NL0001633

ՀՀ Ազգային գրադարան



NL0001632

